



This is a digital copy of a book that was preserved for generations on library shelves before it was carefully scanned by Google as part of a project to make the world's books discoverable online.

It has survived long enough for the copyright to expire and the book to enter the public domain. A public domain book is one that was never subject to copyright or whose legal copyright term has expired. Whether a book is in the public domain may vary country to country. Public domain books are our gateways to the past, representing a wealth of history, culture and knowledge that's often difficult to discover.

Marks, notations and other marginalia present in the original volume will appear in this file - a reminder of this book's long journey from the publisher to a library and finally to you.

Usage guidelines

Google is proud to partner with libraries to digitize public domain materials and make them widely accessible. Public domain books belong to the public and we are merely their custodians. Nevertheless, this work is expensive, so in order to keep providing this resource, we have taken steps to prevent abuse by commercial parties, including placing technical restrictions on automated querying.

We also ask that you:

- + *Make non-commercial use of the files* We designed Google Book Search for use by individuals, and we request that you use these files for personal, non-commercial purposes.
- + *Refrain from automated querying* Do not send automated queries of any sort to Google's system: If you are conducting research on machine translation, optical character recognition or other areas where access to a large amount of text is helpful, please contact us. We encourage the use of public domain materials for these purposes and may be able to help.
- + *Maintain attribution* The Google "watermark" you see on each file is essential for informing people about this project and helping them find additional materials through Google Book Search. Please do not remove it.
- + *Keep it legal* Whatever your use, remember that you are responsible for ensuring that what you are doing is legal. Do not assume that just because we believe a book is in the public domain for users in the United States, that the work is also in the public domain for users in other countries. Whether a book is still in copyright varies from country to country, and we can't offer guidance on whether any specific use of any specific book is allowed. Please do not assume that a book's appearance in Google Book Search means it can be used in any manner anywhere in the world. Copyright infringement liability can be quite severe.

About Google Book Search

Google's mission is to organize the world's information and to make it universally accessible and useful. Google Book Search helps readers discover the world's books while helping authors and publishers reach new audiences. You can search through the full text of this book on the web at <http://books.google.com/>

A

990,778

GRAD
EREN
174
BUHR



Digitized by Google

74

1052

ՅԱՂԱԳՍ

ՄԱՐԴԿԱՑԻՆ ԻՐԱՒԱՆՑ

ԵՒ

ՊԱՐՏՈՒՑ

Փարիզ, Տպագրութիւն Արամեան. ի Տպարանին Մէյերի
Typographie arménienne Ernest Meyer, 3, rue de l'Abbaye, à Paris.

GRAD
BREN

174
Bulus

174

~~360~~

Teodoren ~~Sergis~~
ՏԱՂԱՎՈՐԻ

ՄԱՐԴԿԱՅԻՆ ԻՐԱԻԱՆՑ
Hephaestus Merd Heyrin
ՊԱՐՏՈՒՑ
Reward's.

~~1190.~~

ՏԱՐԱԳՐԵԱՑ

ՍԱՐԳԻՍ Վ. ԹԵՌՈՒՐԵԱՆ

ՎԵՐԱՏԵՍՈՒՀ ՀԱՑԿԱՁԵԱՆ ՎԱՐԺԱՐԱՆԻՆ

ՏԱՐԱԳՐԵԱՑ

ՓՈ.ԲԻԶ

ԽԵՎԱՆՈՑԻ Ճ. ԱՐԱՄԵԱՆ

1858

CPAP
EREM
179
10. Oct. 99

ԶԵԿՈՒՑՈՒՄՆ

Ուսպէս «Ամենայն գիրք աստուածաշունչը» եւ օգտակարք, ի վարդապէտութիւն են, եւ ի յանդիմանութիւն եւ յուղութիւն եւ ի խրատրդարութեան, զի կատարեալ իցէ մարդն Աստուծոյ յամենայն գործս բարութեան հաստատեալ, »

Նոյնպէս եւ ամենայն գիրք բարոյականք ի ծանօթութիւն են եւ ի կանոն բարուց, եւ ի կատարելութիւն բնական եւ իմացական կարդութեանց, զի երջանիկ իցէ մարդն

ինքնին եւ օգտակար նմանեաց
իւրոց :

Թեպէս եւ բազում մատեանք են
բարոյականաց, եւ իմաստասի-
րական ոճով ճառեալք, այլ մեք՝
ի բազմաց անտի ծաղկաքտղ արա-
րեալ նամառօտեցաք ի սմին զոր
ինչ կարեւոր դատեցաք, եւ զայն
պարզագոյնս որշափ մարք եր,
ի ոյիւրութիւն նասարակաց : Եւ
յեօթն զլուխս բաժանեալ կարգե-
ցաք զնոսին հանդերձ կարեւոր ինչ
յաւելուածով :

ՆԵՐԱԾՈՒԹԻՒՆ

Մարդ ընկերական երկու ինչ ունի
ի բնուստ սեպհական, որ են իրաւունք
եւ Պարտք :

Ի մաստութիւն՝ որ ղեկավարն է
մարդկայինս կենաց, եւ զրողու զնա
թափառիլ վայրապար, ճանաչումն է
եւ գործադրութիւն ճշմարիտ օրինաց
մարդկութեան. եւ ի լրութենէ այսը
օրինաց կազմին բարոյական կանոնք,
որ կոչին իրաւունք եւ Պարտք :

Խսկ սահման իրաւանց եւ պարտուց
մարդոյ այս է :

Իրաւունք մարդոյ՝ է կարողութիւն
առնելոյ զգործ ինչ, իշխանութիւն

վայելելոյ յիրս ինչ, եւ պահանջելոյ յայլմէ ինչ, զօրութեամբ այսր օրինաց Աստուծոյ . ՞ Աձեցէք եւ բազմացարուք եւ լցէք զերկիր, եւ տիրեցէք դմա . » (Ծն. Գլ. Ա) :

Պարտք մարդոյ՝ է անքերի կատարումն օրինաց, որով կատարելագործի իմացականն եակ, եւ առաջնորդի ի սեպհականն անդ իւր վախճան, զօրութեամբ այսր պատուիրանի . « Զամենայն զոր միանգամ կամիջիք թէ արացեն ձեզ մարդիկ; այնպէս եւ դուք արարէք նոցա, զի այս խսկ են օրէնքն եւ մարզարէք. (Մատ. Է, 12) :

Ապա ուրեմն հիմն Իրաւանց մարդոյ՝ է հին օրենք Արարջին, եւ հիմն Պարտուց նորա՝ է նոր պատուիրան Փրկչին :

ՅԱՂԱԳՍ

ՄԱՐԴԿԱՑԻՆ ԻՐԱՒԱՆՑ

ԵՒ

ՊԱՐՏՈՒՑ

ԳԼՈՒԽ Ա.

ՅԱՂԱԳՍ ԻՐԱՒԱՆՑ ԵՒ ՊԱՐՏՈՒՑ ՄԱՐԴՈՑ
ԱՌՀԱՍՏԱՐԱԿ.

ԻՐԱՒՈՒՆՔ ԵՒ ՊԱՐՏՔ մարդոյ առնջական են, եւ անբաժք ի միմեանց, եւ են իբրև արմաւենիք երկու, որ ոչ բերեն զպուղ, եթէ ոչ ի միասին աճեսցին :

Առնջուքիւն իրաւանց եւ պարտուց մարդոյ այնջափ անձուկ է, զի եղծանին ամենայն սկզբունք բանի, կարգի, եւ

արդարութեան միանգամայն, երէ կամիցի ոք բաժանել զնոսին ի միմեանց :

Պարտք ազգիւր են իրաւանց : Յաճամ կարացից ես աւել, թէ այս ինչ իմ է, յորժամ յարգեմ զայն որ այլոյ է :

Օրենք ջկարեն տալ մեզ ինչ, առանց պարտ առնելոյ զայլս տալ մեզ իրաւունս, եւ առանց հարկելոյ զմեզ տալ նոցա իրաւունս :

Պարտք մեր համեմատք են իրաւանց մերոց. քանզի պարտք են զոր ինչ ամենայն ոք պարտի ամենեցուն, եւ զոր իւրաքանչիւր ոք պարտի իւրաքանչիւր անձին :

Ժառանգական պարտք մարդկութեան եմ, զոր հաքը մեր ասանդեցին մեզ, եւ զոր մեր ասամիդեսցուք որդուոց. մերոց. պարտք զորս ոչ ոք կարէ յետս դարձուցանել, եւ որք ոչ դադարին՝ հատուցանելովն իսկ, այլ նորոգին միջու՛ եւ յայն-

ժամ եւս՝ յորժամ հատուցեալ իսկ իցեն :

Ապա վնյ պարտապանին որ յետև դարձաւցանե զպարտատէրն, և առ է որ տայ ծնանել յանցանաց եւ դատաւորաց :

Պարտք ընդ մարդոյ ծնեալ են. քանզի հետեւանք են առնցութեան մարդոյ ընդ մարդոյ, եւ փոխանակութիւն օգնութեան, պաշտպանութեան եւ սիրոյ. ապա ամենայն իմաստք ընկերականք յայտ մի բառ բովանդակին :

Պարտք ոչ միայն նիմն են մարդկային շինուածոյ, այլ եւ գոյութեան նորա, փառաց եւ պայծառութեան նորին միանգամայն :

Զօրութեամբ այսր ներքին կցորդութեան՝ պարտք առաւելուն ըստ ջափուզագացման ընկերութեան, եւ բարոյական կատարելութիւն մարդոյ՝ և առաւել իմն իմացական զգացումն պարտուց. եւ յիրաւի, քանզի որջասի առաւել ի վեր

Եղանիցես ի վաղեմի ընկերութիւնս, այն-
չափ նուազ երեւի այս զգացումն :

Առ. Հռովմայեցիս որոց լեզուն այնչափ
մշղրիտ զիմաստս բացայայտէ, ի զուր
խնդրի բառ. մի համազօր պարտք բառին
մերոյ : Զի բառս այս' բան է քրիստո-
նեական, բացատրութիւն քաղեալ համա-
ռութիւ յայսմ պատուիրանն աւետարա-
նին, թէ « Սիրեսջիք զմիմեանս : »

Բովանդակութիւն է այսը նորոյ պա-
տուիրանիս առ. մարդիկ, թէ՝ « Որ մեծն
է ի ձեզ՝ եղիցի իբրեւ զկրտսերն, և
առաջնորդն իբրեւ զապասաւորն : »

Ապա հինքն ճանաչէին զպարտիս առն
քաղաքացւոյ, այլ ոչ զպարտիս մարդոյ.
Ճանաչէին զքաղաքականն ընկերութիւն,
այլ ոչ զմարդկայինն եղբայրութիւն :

Պարտք յառաջ են քան զիրաւունս .
քանզի ոչ ոք ունի իրաւունք, եթէ ոչ
պայմանաւ պարտուց : Քանզի պարտք :

բառիւ իմացեալ լինին ամենայն ընկերական իմաստք . Եղբայրակցութիւն որ յօդէ զմեզ ընդ միմեանս . Հաւասարութիւն, որ տայ մեզ իրաւունս պահանջելոյ ինչ յայլմէ, եւ որով պարտիմք մեք այլում . Պատասխանատուութիւն որ կոճէ զիւրաքանչիւր ոք տալ համարս ամենեցուն, եւ գամենեսեան՝ տալ համարս իրաքանչիւր ումեք :

Պարտք զրեալք ի սահմանադրութիւնս եւ յօրէնս ժողովրդոց՝ զանազանին ըստ տեղեաց, ըստ ժամանակաց, եւ ըստ բարուց. բայց են եւ պարտք զորս տպաւուրեալ և Աստուած ի սիրտ մարդոյ, եւ եղեալ ընդ պահպանութեամբ խղճի նորա. ահա զայն պարտ և մարդոյ տռաւելապես հանացել եւ անքերի լնուլ :

Կեանքն և սրբազան ինչ աւանդ, նմին իրի եւ պաշտպանել զայն՝ պարտք են մարդոյ : Անբաւակրսն զայով նորա կա-

տարել զայն ինքնին միայն՝ խնդրէ ձեռն
օգնականութեան, որում պէտս ունի, եւ
դնէ դաշն պարտաւորաւթեան՝ զունդոյ
երբեմն հասարակաց շահուն զաւանձին
իւր շահն, այլ եւ զայն պայմանաւ գտա-
նելոյ անտի զօգուտ իւր . եւ ընկերութիւն
որ ջկարիցէ յապահովէլ նմա զայն՝ ջունի
բարեկարգ ինչ վարչութիւն, եւ ջկարէ
հանապազորդէլ :

Երկիւդածութեամբ լնուլ մարդոյ ըգ-
պարտս իւր՝ առանց շահու եւ անձնասի-
րութեան, իմաստութիւն է . իսկ լնուլ
զայն, հանդերձ վտանգաւ բարօրութեան
իւրոյ՝ առաքինութիւն :

Զիք ինչ որ կարիցէ խափանել զայր
Երկիւդած ի լնոյ զպարտս իւր յորնամ
եւ իցէ վիճակի . իսկ որ անփոյք առնէ
զպարտուք իւրովք, և նա իբրեւ զվատ
պարտապան որ ոչ հատուցանէ զպարտս
իւր :

Ոչ ոք բարսոր լնու գպարտս իւր, եթէ
ոչ ոք սիրեն գռայն, եւ ոչ ոք կարէ սիրել
գռայն, երեւ ցիցէ այլր պատուաւոր :

Պարտ է մարդոյ՝ զռարձանալ ընդ
պարտօ իւր :

Վայ է մարդոյն որ ջգիտիցէ օր մի
ի զռարձութեանց իւրոց զոհել պարտուց
մարդկաւթեան : Նախ Պարտք եւ ապա
Զռարձութիւնք :

Մարդն ծնեալ է վասն ընտանեաց եւ
վասն ընկերութեան, պարտի նոցա զնոգ
իւր եւ զգործունեայ գործակցութիւնն
յամենայն պէտս նոցա :

Պարտք մարդոյ են օգուտ գործել այլոց,
եւ թէ ինար ինչ իցն՝ բազմաց, իսկ եթէ
ոչ՝ զեր սակաւուց, զեր մերձաւորաց,
առաք թէ եւ այն եւս ոչ՝ անձին իւրում :
Զի որ որ օգտակար գտննն ընծայեցու-
ցանէ այլոց, զհսաւարտակաց գործ վարէ.
Արպէս որ վատրարացուցանէ զանձն, ոչ

անձին եւեր վճառէ , այլ եւ ամենեցուն
նոցա , որոց բարութեամբն կարօղ էր
օգտել . սոյնպէս երէ ոք ի լաւութիւն ան-
ձինն ճգնի , նովին իսկ օգտէ այլոց , զի
պատրաստէ նոցա օգտամատոյց գոր :

Զէ պարտ մարդոյ առնել այլում զայն ,
զոր ջկամի թէ ոք նմա արացէ , եւ պարտի
առնել այլում՝ զոր կարէ իրաւամբ ցան-
կալ անձին :

Ունի մարդն իրաւունս ազատաբար
պաշտելոյ զկրօն իւր , միաբանեալ զայն
ընդ օրինաց որք պաշտպանեն բարեկար-
գութեան հասարակաց :

Կարող է մարդ վայելել եւ տնօրինել
զինչս իւր , պահելով զիրաւունս ընտա-
նեաց իւրոց եւ ընկերութեան :

Ազատ է մարդ առնել եւ խօսել զոր ինչ
եւ կամի՝ առանց վճառելոյ բարոյակա-
նին , հասարակաց եւ իւրոյ շահուն :

Հաւասար իրաւամբք ծնանին մարդիկ .

առարինութիւն, հանձար, եւ բարերարութիւն միայն իրաւունս տան գերակայութեան :

Օրէնք սահմանեալ էն ի կարգաւորել զընկերական յարաքերութիւնս, եւ պարտին յենուլ ի յակունականն արդարութիւն :

Օրէնք ջկարեն հրամայել ինչ անիրաւութիւն, եւ ոչ ներել անիրաւութեան, եւ իւրաքանչիւր ոք պարտի հաւասարապէս պաշտպանութիւն եւ կամ պատուհաս անտի ընդունել :

Ընկերութիւն պարտի խնամ ունել հասարակաց մարդկան՝ ամենեցուն առհասարակ, եւ ջանալ հասանել յօգնութիւն նոցա . բայց պարտականութիւն նորաջկարէ հետագոյնս գնալ . քանզի ուր գաղաքի պարտաւորութիւն ընկերութեան, անդ սկսանի պարտաւորութիւն մեծատան . եւ բարոյական օրէնք առնեն գնա պատասխանատու թշուառութեանց (որոց

ոչ պատճառ իցէ քջուսք.ն.) զար նա
կարգ է քերեւացուցանել :

Ամենայն մարդ ունի իրաւունք կելոյ,
բայց եւ ցնկերաւթիւնն ունի իրաւունս
պահպանելոյ :

Պատիմն քաղաքական մանու ոչ պարագ
լինել առ վրեժիսնիրաւթեան, եւ ոչ վասն
քաւութեան, այլ միայն վասն նպատակի
խնայելոյ ի կեանս այլոց ի մարդկանէ :
Սարսափելի է պատասխանաւուրաքիւն
գրենսգիտին եւ դատաւորին :

Մարդն ի բնէ քերի ի մեծացուցանել
զիրաւունս իւր եւ ի նուսգեցուցանել
գպարտս : Այլ օրէնք քարիք սահմա-
նեն այնմ ջափ արդար : Ոչ խիդն առէ
մարդումս գնշմարտութիւն իքաց, այլ
կանոնն պարտուց :

Քան զբմէննպան բանապրութիւնն խօլա-
կանագոյն այն է՝ կամիլ սիրելի լինել
այլոց ի պարտեացն :

Առաջին ընկերական պարտք են յարգել եւ պաշտպանել զկեանս ընկերաց, եւ ինույ զպարտու սահմանեալս ի բնութենէ եւ ի կրօնէ :

Առաջին պարտք բնութեան են միտդնել օրինակի բարեաց : Մեք զպարտու մեր արացուք, զմեացեալն Աստուած արացէ, ասէ առածն :

Որ զիտեն թէ զոն պարտք առ. Աստուած, առ. անձն եւ առ. մերձաւորա, նա է խսկապէս մարդ կատարեալ :

Ամենայն բարոյականութիւն մարդոյ բովանդակի համառօտիւ յանվրեազ կատարման պարտուցն առ. Աստուած, առ. անձն, եւ առ. ընկերս :

Քրիստոնեականն բարոյական ի սահմանել անդ զկանոն յարաբերութեանց մարդոյ ընդ ընկերս, համառօտեաց զանենայն պարտու առաքինարեան ի պարզ պատուերն շատճելոյ այլում,

զոր ջկամի թէ ոք նմա արասցէ :

Դժուարագիւտ է երջանկութիւն . վասն զի սակաւք զիտեն թէ ուր իցէ, ի պարտու, ի գրութեան, եւ ի բարերարութեան :

Որ անկեղծ մտօք կամի լինել առարինի, խմանայ զծանրութիւն բնիկ պարտուց մարդոյ, առանց յաևելուածոյ նորանոր պարտուց :

Գիտութիւն պարտուց հաստատեալ կայ միշտ ի զիտութեան ազատութեան : Եւ զինչ զիտութիւն պարտուցն . զիտութիւն անձնանուեր զոհի, կելոյ վասն Աստուծոյ եւ վասն մարդկան, եւ ոչ վասն անձին միայնոյ. ահա այս են պարտը :

Նախախնամութիւնն ներէ երբեմն զի դիւրասցին պարտք, այլ բազում անգամ պարտանորէ զմեզ դիմել առ. նա ի նեղութեան եւ ի վտանգի, մոռանալ վասն նորա զախորժակս մեր, զշահ, զբարեկամն զբարկութիւն, եւ զոյս մեր միանգա-

մայն, եւ տալ նմա զկեանս մեր զիխովին :

Երէ պահի նա վարձ ինչ առն առարինոյ՝ բազուցանէ զայն յետեւստ գերեզմանին. զի զայն զին սահմանեալ է նա վարձ :

Այլ մեր տկարք եւ կոյրք պակասիմք գմտնապարհայն, տեսանելով զներկայ թշուառութիւնն կարի շատ, եւ զապագայ վարձն ոչ բաւական :

Առաւել կամիմք հրաժարիլ յազատութենէ, քան հաւանել զինին :

Մեծագոյն խրատ է մարդն անձին իւրում եւ մեծագոյն տեսարան. եւ առաջին պայման զիտելոյ ուղղել զանձն, և անշուշտ զիտելն ձանազել զանձն :

Հաւասարութիւն իրաւանց բովանդակէ զհաւասարութիւն պարտուց . քանզի պարտք են պարտաւորութիւն յարգելոյ զիրաւունս այլոց :

Ճանազել քէ ունիմ ես իրաւունս ազատ

լինելոյ, և ճանաչել՝ քէ այլը ի մարդկանկ պարտին յարգել զազատութիւն իմ :

Եւ ճանաչել՝ քէ այլը ի մարդկանկ ունին իրաւունս ազատ լինելոյ, և ճանաչել՝ քէ պարտիմ ես յարգել ի նոսա զիրաւութիւն այսր իրաւանց : Որպէս ճանաչեմ ես զիրաւունս իմ, նոյնպէս ճանաչեմ զիրաւունս այլաց վամենեցուն. վասն զի ամենայն մարդիկ ունին զնոյն իրաւունս. ջկաբեմ ես ճանաչել զիրաւունս իմ, առանց ճանաչելայ զպարտս իմ. քանզի իրաւունք կարուսանեն զսահման եւ գեղեցին իւրեանց՝ երէ քանաբարիցին :

Պարտ է մարդոյ ճանաչել զպարտս եւ զիրաւունս իւր , առ. ի պաշտպանել միրսմն, եւ ի լնուլ զմիրսմ. ապս քէ ոչ՝ ոչ ելցէ երբէք ի քշուառոքենէ իւրմէ :

Պարտք ի վեր են քան զամենայն շահն մեր, եւ քան զամենայն սէր մեր : Հանր զամանք իմ եւ զանկացրիւնք, եւ շահն ,

Եւ առնջութիւնք ոչ փոխեն ինչ ի պարագաց. ի գործ այլափախմ զմբու իմ եւ գոփու, նորդ է ինձ միշտ պատրաստ կազ ի նույիրումն. այս է այս կնիք սփառուոց :

Մարդկային կրից եւ կենաց ռեկ՝ իմաստը արդարութեան են : Արդ գոյս ինչ զոր կոցեմ եւ ոչ միայն փրառումն, այլ եւ պարու, Արդարութիւն է :

Եւ արդ՝ Էս միայն ունիցիմ զիմաստա արդարութեան, թէ ամենայն մարդիկ տոհնապակ ռանին կայն. հաւանեալ եմ, թէ ամենայն մարդիկ ռանին գնայն :

Յօքժամ հանուզեմ մեռ զիրաւունք իմ, բարկանամ ընդդեմ առն որ քննաբարից գայն. վասն զի հաւանեալ եմ, թէ հանացենա զայն, նմին իրին վառամութեամբ բողոքեմ ընդդեմ նմին առ կարծիս այլն :

Ոչ զոն երկու պարոք, ոչ երկու բարյական զիտուրինք, մեռ ոչ երկու յեղանակ մեկնելոյ զարբառ, այլ

բռվանդակ մի և եւ միշտ միօրինակ :

Երկրորդ կնիք արդարութեան այս է ,
զի նոյն է վասն ամենայն մարդկան , վասն
իմ , վասն քո , վասն հարցն մերոց , եւ
վասն ապագայ սերնդոց :

Երեք ճանազեմ ես՝ քէ իրաւունս ունիմ
կելոյ , խորհելոյ , եւ ազատ լինելոյ , ապա
եւ դու ունիս իրաւունս կելոյ , խորհելոյ
եւ ազատ լինելոյ :

Անկարելի է քէ ունիցիմ ես իրաւունս
ինչ , որ այլ ազգ իցէ յիրաւանց այլոց :

Իրաւունք զոր ես ունիմ , երեք դու ջու-
նիցիս , կորուսանեն զայս անուն ցանկալի
եւ սրբազան , Արդարութիւն :

Աստիք իսկ յառաջ եկեալ է այս ոճ բա-
նից . « Իրաւունք զիրաւունս ծնանին : »

Չունիմ ես ինչ իրաւունս , զոր ջունիցին
եւ այլը ամեներեան :

Այլք պարտին պատկառիլ յիրաւանց
իմոց , եւ ես պարտիմ պատկառել յի-

բաւանց ամենեցուն : Վասն որոյ պարտքն
նախ բացարձակ էն . Եւ ապա հասարա-
կաց , Եւ ամեներեան հաւասար եմք
առաջի փառաւոր լծոց պարտուց :

Այս ասացուած վերածի յայս ոճ բանից .
« Զոր դու ատես , ուսմեք մի առնիցես . »

Բայց արդարութիւնն ոչ է արդեօք
բաւական պիտոյից ազգի մարդկան . այն-
պէս զի իւրաքանչիւր ոք ընդ իշխանու-
թեամբ նորին վայելիցէ լիով յիրաւունս
իւր , Եւ ոչ լքեալ բողոքի յաշխարհի , բա-
փուր ի նպաստից Եւ յօգնութենէ որ կա-
րեւոր է ամենեցուն :

Յորժամ ուսմեք ի մարդկանէ պակասիցի
հաց , Եւ այլ ոք ասիցէ . « Զինչ խնդրէ նա ,
Եւ միքէ Էս արգելի նմա զայն : Ես ոչ
յափշտակեցի զնորայն : Իւրաքանչիւր ոք
ի տան իւրում , Եւ ամենայն ոք բող զանձն
հոգացէ : »

Եւ յորժամ երկրորդեսցէ ոք զբանն

Կայենք . « Միքէ պահապահն իցեմ եղբօրն
իմոյ : »

Եւ այժմն , որբն , հիւանդն , տկարն քա-
ղեալ լիցին ի բաց և և . ոչ մի ինչ փոխա-
դարձ օգնութիւն , ոչինչ անշահախմնիր
ծառապարփիւն , այլ ամենայն ուրեք սհնծ-
նասփրութիւն , ցրութիւն եւ անփութու-
թիւն . յայնձամ ոչ եւս ճշմարիտ գօյք
բարեկամութեան մնան յաշխարհի , եւ ոչ
ուրախութիւնք հաղորդեալք միմեանց ,
այլ առաւել եւս տրամութիւնք , վիշտը եւ
հառաջանք հասարակաց :

Առանձինն կեանք ի խարս իւրաքան-
չիւր սրտից մաշին այնունետեւ , իբրեւ
զկանքեղ ինչ ի գերեզմանի , լուսաւորեալ
գդիակն մարդոյ , քանզի սոյք ունմասն
ի կարեկցութենէ եւ ի սիրոյ , ոչ այլ ինչ
է , եթէ ոչ դի շարժուն : Քանզի կարիցք
արդեօք մարդկայինս ազգ շնչել գելենդա-
նութիւն առանց փոխադարձ հաղորդակ-

գուրեան բարեաց, ոոր իւրաքանչիւր ոք ստանայ զօրութեամբ օրինաց արդարութեան. տպան այլ իմն օրէնք հարկաւոր են առ. պահպանութիւն նորին. Եւ այս օրէնք ՌՈՐՄՈՒԹԻՒՆ է, կամ ընկերութիւն. Եւ ողորմութիւնն ոք կազմէ յանդամաց սփուեց մարդկաւթեանն մի կենդանի մարմին, լրումն է պարտուց, որոյ հիմն Արդարութիւն է :

Զինջ լինէր արդեօք մարդն զրկեալ յամենայն ագռասութենէ ոք ի վերայ երկրի. այնպէս զի չկարիցէ ոչ զնալ եւ ոչ զալ, եւ ոչ զործել ինչ, այլ այնջափ միայն, որջափ այլ ոք քոյլ տայցէ նմա :

Զինջ լինէր արդեօք, երէ ժողովուրդ մի ողջոյն հասանէր յայս պայման :

Վայրի անասունք երջանկագոյն կեանս վարեն եւ ոչ յայն նուաստութիւն հաստնեն ի մեջ անտառաց :

Թոնդ զայն, զինջ լինէր մարդն յինքն

միայն ամփոփեալ անձնասիրութեամբն ,
շվնասելով ումեք ուղղակի , եւ ոչ օգնու-
թիւն գտանելով յումեքէ , այլ կելով միայն
վասն անձին իւրոյ :

Իրաւունք ազատ կացուցանեն զմարդ ,
այլ պարտք միաւորեն զնա , եւ միաւորու-
թիւնն կենդանութիւն է , եւ կատարեալ
միաւորութիւնն ’ կատարեալ կենդանու-
թիւն :

Իրաւունք մարդոյ ’ եռութիւն անձին
իւրոյ է , կեանք իւր եւ ազատութիւն իւր .
եւ յիրաւի ’ քանզի իւրաքանչիւր ոք ան-
ջատ եւ զանազան է յայլոց ամենեցուն ,
եւ ունի զսեպհական գոյութիւն իւր , բա-
ժանեալ եւ անկախ , եւ զմարմնական գոր-
ծարանս իւր , զմտածութիւն , եւ զկամս
իւր առանձինն :

Երկու ազգք կենաց են մարդումս , մար-
մնաւոր կեանք եւ հոգեւոր . « Ոչ հացիւ
միայն կեցցէ մարդ , այլ առևնայն բանիւն

Աստուծոյ : » Այսինքն, ճշմարտութեամբ
որ սնուցանէ զիմացականութիւն նորա :

Զինը լիներ արդեօք մարդն առանց
ծանօթութեան կրօնական եւ բարոյական
օրինաց, որը միաւորեն զնա ընդ Աստուծոյ եւ ընդ նմանիս իւր, եւ բաժանեն զնա
յանասնոց պարգեւօք առաքինութեան :

Զէ բառական մարդոյ ճանաչել զիրա-
ւունս իւր, պարտի ճանաչել եւ զպարտու
իւր. քանզի գործածութիւն պարտուցն
ոչ նուազ կարեւոր է քան զվայելցութիւն
իրաւանց, ի պահպանութիւն օրինաց պա-
տութելոց յԱստուծոյ, առանց որոյ ոչ
ունի մարդ յուսալ իմիք ի վերայ երկրի :

Իրաւունք երաշխաւորութիւն իմն են
գոյութեան մարդոյ եւ ազատութեան նորա,
եւ բուն իսկ ազատութիւն նորին են, զի
նորօք լինի մարդն անձն ոք, եւ ոչ սոսկ իր
ինչ, որում ոք նախ հասանիցէ ի վերայ
տեր է առնել ընդ նա զինչ եւ կամիցի :

Եւ զատ իցէ մարդոյն ազատ լինել, ոչ բնաւ. . քանզի չիք ինչ ի տիեզերս անձին խրում բաւական է. ինքնասուն :

Տայ ոք զի ընկալցի, եւ ընդունի զի տացէ, և կեանքն սպառէին յամենայն կողմանց, տռանց փոխադարձ պարգևաց յամենեցունց առ. խրաքանչիւր ոք, և յիւրաքանչիւր ումերէ առ. առեւեսեան :

Ո՞ ոք անկարօտ իցէ ամենեւին օգնութեան եւ նպաստից այլոց : Մարդն պէտս ունի օգնութեան ի մանկութեան, ի հիւանդութեան յամենայնի եւ միշտ :

Աղէ ցայց զմարդ ոք ոք չունիցի կցորդարիմ ընդ ընկերս իւր, զընդունիցի ինչ ի նոցանէ, եւ ջտայցէ ինչ նոցա :

Ո՞չ ապարէն լիմեր այնպիսին վայրենի ի մեջ ամտառաց, եւ նռանատագոյն քան զվայրենիա. քանզի վայրենին կեայ ի մեջ ընտամեաց իւրաց, յընկերութեան իրաւմ,

Եւ ունի գնաւառնի իւր եւ զկորիւնս յար, զորս եւ խնամէ, եւ յաճախ եւս քննկերակցէ ի. փոխադարձ պաշտպանութիւն. եւ ի հասարակաց վաստակ՝ ընդ ամհատս իւրոյ տեսակին :

Մարդն զառաւցեալ յայլաց ի մարդկանէ, բողեալ ամխնամ զլեզուն, զիմացականութիւն եւ գուր, ժիներ արդեօք ի մեջ արարածոց ազգ ինչ նրեցի, առանց ծննդեան, առանց կապակցութեան, եւ տուանց անուան, այնպիսի ինչ զոր քէ կար զմառանիզմ ածել. եւ նորդի և սարտափամամբ հայի ի նա :

Եք համակրաւթիւնն եւ քննական ագդումն մերձեցուցանեն գունասաւն առ միմեանս ըստ սեպհանկան օրինաց նոցին, ապա ապարոքն են որ կարգաւորեն եւ միաւորեն զագաւ արարածս :

Այս է նիմն ընկերութեան, ամսանօրինելի պայման հասարակաց գոյութեան :

Իրաւունքը յինքն ամփափեն զիւրաքանչիւր ոք, քանզի ունին անմիջական նպատակ զպահպանութիւն անհատին, եւ բովանդակ իրաւունքն վասն անհատական գոյութեան նորա են. զի եւ ըստ այսմ ժողովուրդն հաւաքական անհատ ոք է :

Պարզ իրաւունք երէ անշատիցի ի պարտուց, լինի պարզ անձնասիրութիւն, եւ ըստ իին առածին ծայրագոյն անիրաւութիւն : Եւ յիրափ, քանզի զինը է անիրաւութիւն, երէ ոչ բացարձակ նախադասութիւն անձին ի վեր քան զայլս, կամ զոհ այլոց վասն իւր : Առնելն զսպանութիւն կամ զգողութիւն, եւ կամ զնը եւ իցէ յանցանս, ոչ այլ ինչ է, երէ ոչ զոհել զայլ ոք կրից անձին եւ ցանկութեան, եւ առանձին շահու իւրոյ :

Իսկ պարտք՝ ընդհակառակն, զիւրաքանչիւր ոք մղեն արտաքոյ անձին իւրոյ.

քանզի նպատակ ունին զպահպանութիւն
եւ գրարին հասարակաց :

Լեռու զպարտս անձին, և առնել օգտա-
կար ինչ այլոց :

Պարզ պարտքն՝ և պարզ նուիրումն
կամ արդարութիւն, եւ ծայրագոյն սէր.
Եւ յիրաւի, քանզի զինչ է արդարութիւն,
եւ զինչ սէր, եթէ ոչ նախաղասութիւն
այլոց քան զանձն, կամ զոհ անձին վասն
այլոց :

Իրաւունք սրբազան ինչ են. քանզի
պահպանողական սկզբունք են անհատին,
սկզբնատարերք ընկերութեան եւ կարեւոր
արմատ նորին :

Պարափ եւս սրբազան ինչ են. քանզի
պահպանողական սկզբունք են ընկերու-
թեան, եւ առանց այնք՝ ոչ ոք կատարե-
լագործի եւ առնու զգոյութիւն :

Ո՞հ քանի երջանիկ լիներ երկիր, եւ
ազգ մարդկան արագ յառաջէր ի ճանա-

պատրի, յարում ջպարտի գլայ առնուն
երբէք, եթէ իրաւունք պահպանէին, և
պարտք միշտ կատարէին :

Զիք արարած որոյ գոյաւթիւն ոչ կաւ-
խիցիք գայլ արարածոց :

Զինջ և կեալին — ընդաւնել : Զինջ մե-
ռաւնելն — տուլ :

Կեանք յառաջնում պայմանի իւրում՝
զոհ ինջ և, հաղորդուրիւն մշտնջենաւոր
եւ ընդհանուր :

Զոր ինչ անբան մարմինք, տունեկը,
անասունք, հպատակեալ բնութեան՝ առ-
նեն կուրաբար եւ անհրաժեշտ մղմամբ,
մարդն պարտի առնել ազաւորէն, հպա-
տակել ամենեցուն որոց անդամ և, սիրել
զբներս իւր իւրեւ զանձն իւր, կամել
նոցա բարիս, որպէս կամի անձին, խնդալ
ընդ խնդուրիւն նոցա, եւ ցաւել ընդ
վիշտս նոցա, օգնել նոցա, միաբանել ընդ
նոսա, նոտիրիլ յօգաւոտ նոցա, եւ աշխա-

աել միաբանութեամբ յամեցուցանել զանհատս , եւ զժադդվուրդս ածել ի սուրբ միութիւն մարդկեղեն սեռի :

Պարտը առ ամենայն կակս տարածանին . քանզի ամեներեան ունին իտիեզերս զիւրեանցն տեղի , ամեներեան կատարեն ի նմա , ըստ դիտման գերազոյն իմաստութեանն , զպաշտօն իւրեանց անշփոր կարգաւ , ամեներին վայելեն զպարգեսա Աստուծոյ , եւ ունին իրաւունս վայելելոյ ի նոսին :

Եղծանել զմի եւեր յայնցանէ ըստ քմաց , կամ մատնել զայն իտանջանս վայրապար , գործ չար է , եւ հակառակ կարգի օրինաց :

Պարտ է մարդոյ վաւանորել զԱստուած յամենայն գործս նորա , եւ սփրել սփրով նորին զամենայն մարդիկ :

Զիք ընկերութիւն առանց պարտոց . քանզի եւ ոչ առանց պարտոց մնայ ինչ կապակցութիւն ի մեջ մարդկան :

Զառնել այլում, զոր չկամիմք թէ այլք
մեզ արասցեն, այս արդարութիւն է. առ-
նել այլում, զոր կամիմք թէ այլք արասցեն
մեզ. այս ողորմութիւն է .

Չինչ է մարդ առանց պարտուց. ազգ
ինչ առանձին հրեշի, արճակեալ ի կապոյ
համակիր առնչութեան եւ սիրոյ եւ
առանձնացեալ իբրև զգազան վայրի
ի կադաղի իւրում, ի շարժել քաղցոյ
առնե զյափշտակութիւն, եւ այնու յա-
գեալ՝ մտանե ի քուն :

Եւ զինչ է մարդ առանց իրաւանց, երե
ոջ ստոկ գործի ինչ ի ճեռս նացա որք ունին
իշխանութիւն ի վերայ ընտանի անասնոց
լարեանց, ճիռց եւ եզանց :

Մաքրն միայնակ չկարէ առնել ինչ
երբէք, ոչ պաշտպանել իրաւանց իւրոց,
յորոց վերայ գոն անդաղար յարձակմունք,
եւ ոչ վերստին ի ճեռս բերել զնոսին,
երե ոչ միաբանութեամբ ընկերակցաց,

այլ եւ ոչ միաբանութեամք կարէ ինչ առ-
նել, առանց անթէրի կատարման պար-
տուց իւրոց, առանց վախաղարձ զոհին
նուիրման, որ տայ իւրաքանչիւր ումեր
կեալ սիրով ընդ ամենեսին, եւ իւրաքան-
չիւր ոք ունի զոյժ ամենեցուն իբրեւ ի Շե-
ցուկ իրաւանց անձին եւ պաշտպանու-
թեան :

Համառօտիւ ասել, պարտ է մարդոյ
հնագանդել պարտուց, վասն զի պարտիք
են : Եթէ հնագանդի պարտուց, վասն զի
պարտիք են, խորհի նա միանգամայն
գերծանել այնու ի պատժոց սահմանելոց
վասն զանցառութեան նոցին, կամ ըն-
դունել վարձս սահմանեալս վասն առա-
քինութեան : « Զի որդիք աշխարհիս
այսարիկ իմաստնագոյնք են՝ քան զորդիս
լուսոյ յազգս իւրեանց : »

Առաւել խելամուտ եմք մեր իրաւանց
անձանց մերոց, քան իրաւանց այլոց .

քանզի անձնասիրուրիւն պայծառ ցուցանկ մեզ գիրաւունս մեր, եւ մբազնէ գիրաւունս այլոց. Եւ քանզի նոյն իրաւունք են ամենեցուն, ուսցուք զայն մատուանդ ի մեր խսկ անձինս :

Չունի մարդ իրաւունս չեզոք կամ անկուսակից կալոյ առ ընկերս խոր, այլ ունի իրաւունս օգնուրիւն ի նոցանէ գտանելոյ :

Մարդկային օրէնք ասեն.

« Մի սպանաներ :

Բայց խիղճն յաւելու .

« Մի տար քոյլ մեռանել :

Յորմէ եւ այս իմաստ.

« Արա այլում, զար կամիս քէ քեզ արացեն :

Յայս երկուս պարզ ասացուածս բովանդակի ամենայն գործադրուրիւն բարոյականին :

Եքէ լսեմք խղճի մերում՝ յանդիմանէ

նա զանձնասիրուքին մեր որ շարժեն
գմեղ առնենդ ջարիս, և ըրողու առնել
բարիս :

Եթէ խորհիմք զԱստուծոյ, իմանամք զի
պահանջէ նա ի մենց փուրազան և գոր-
ծունեայ գնացս, քայլստեւ ազատս արար
գմեղ :

Եթէ հայիմք ի կարգ աշխարհի և ի վի-
ճակ մեր, զգամք զի ոչ յայն սակս գտա-
նիմք ի տեղուցս յայսմիկ, զի բեռն լինի-
ցիմք աշխարհի. քանզի ամփոփել զանձն
ընդդեմ այլոց՝ և իբրեւ չեզոքութեամք
սպառազինիլ . և ելանել ի ներդաշնա-
կութենե տիեզերաց՝ և դատապարտել
յոցնըութիւն զկարողութիւնոն տուեալս
մեզ ի սիրել, ի խորհել, և ի գործել :

Եթէ արդարեւ ոչ արար Աստուծ ըն-
դունայն ինց, և ոչ զոյ յաշխարհի տեղի
անպիտան, առա եղծանեմք մեք զօրենս
Աստուծոյ և զիրաւունս արարածոց նորա,

Երե փակիցեմք զսիրտս մեր ընդդեմ այլոց

Այնչափ գանձք սիրոյ, իմացականք
թեան, եւ կարողութեան յայն սակս աւագ
դեալ են մեզ, զի տացուք վայեկել անս
ազգի մարդկան : Աւանդապահ եմք մենցին, եւ յորժամ դարձուցանեմք զնոսչ
յետս անօգուտ, կամ յորժամ յօգուտ մի
միայն ի կիր առնումք զայնս, զրկել
զմարդիկ յիրաւանց իւրեանց, եւ զԱռ
տուած ի փառաց իւրոց :

Միքէ նախախնամութիւնն ոչ ունի
նպատակ ինչ, յորժամ առաքեաց յա
խարհ զԳոլոմպոս ոմն, զԳալիկոս ոմն
զՆեւտոն ոմն, եւ զայլս սոյնալիսիս :

Երե մեռեալ էին նորա առանց ի գոյ,
ածելոյգիանձարիւրեանց, միքէ անպարս
արձակէր զնոսա Աստուած. կարէին նոր
ասել ցնա ի յանդիման լինել նմա ։

« Անմեղ եմ ես, զի ջեմ վնասեալ ո
մեք : »

Թէպէտ եւ տրուպք եմք եւ տկարք, այլ
ընկալեալ եմք զծիրս մեր՝ կարեմք առնել
սակախկ ինչ բարի ի խոնարհ մերում
վիճակի : Արդ երէ կարեմք մեր առնել
գայն, ապա եւ պարտիմք առնել անխա-
փան :

Որ կարէ բժշկել զնիւանդ զոք, եւ բողոք
զնա ի կիրս վշտաց, եղծանէ նա զօրենս
արդարութեան ջնպատակելով նմին :

Կամիմք բարերարս երեւել; մինչդեռ
քաղաքավարս եւեր եմք :

Եւ զի մի սխալիցիմք ի ճիշդ, ի բացար-
ձակ, եւ յընդհանուր պարտաւորութեանն,
զոք բարոյականն դնէ ի վերայ մեր, այն է
օգնել մարդկան ընջիւք, ժամանակաւ, եւ
լուսաւորութեամբ մերով, եւ լինել նոցա
յամենայն դեպս ոչ քննամի, ոչ անզանա-
գան, այլ եղբայր ոք, զոյ յաւետարանի
բան մի ոք ստեղ գայ ի յիշատակութիւն,
եւ զոք պարտ է զրել յամենայն եզս բա-

բոյական զրոց. « Սիրեսջիք զմիմետնս ,
զի այս են օրէնքն եւ մարզաքեք : »

Այսօտի ինչ ընդհանուր քննեալ զի-
րաւանց եւ զպարտուց մարդոյ, քննես-
ցուք արդ մասնաւորաբար եւ կարգ ըստ
կարգէ, թէ զինչ են պարտիք մարդոյ առ-
անձն իւր , առ մարդիկ , եւ առ Աստուած :



ԳԼՈՒԽ Բ.

ՑԱՂԱԳՄ ԹԷ ՊԱՐՑԻ ԱՄԵՆԱՅՆ ՈՔ ՊԱՀՊԱՆԵԼ ԶԻՐԱԿՈՒՆՍ ԱՆԶԻՆ.

Խմաստուրիւն է պահպանել զհանձար մեր ի նախատանաց, եւ յամենայն վնասուց, եւ յաղբել նեշտուրեան եւ ցաւոց, չառնել ինչ վայրապար, ոչ երբեք ի կիր առեռալ զստուրիւն եւ զկեղծաւորուրիւն : Մ. Աւրեղիոս :

Պարտք մարդոյ առ անձն իւր՝ բաժանին յերկուս, ի դրական եւ ի բացառական, կամ թէ ի պարտս օգնելոյ եւ ի պարտս ըվեասելոյ :

Պարտք մարդոյ բացառականք առ անձն իւր՝ են չապանանել գանձն, ջնուաստացուցանել զայն, չանպիտանացուցանել, չտկարացուցանել եւ չխեղել :

Պարտք մարդոյ դրականք առ անձն իւր, են պահպանել զզոյուրիւն անձին, կատա-

բելագործել եւ զօրացուցանել զկարողութիւն իւր :

Ստոյիկեանք առաքինութիւն ինչ համարէին զանձնասպանութիւն, վասն զի ջնաւատային նոքա յԱստուած եւ ի հանդերձեալ կեանս :

Իսկ մեք որ հաւատամք՝ թէ գոյ մի Աստուած՝ ջկարեմք զնալ առ նա, երէ ոչ՝ յորժամ նա կոշէսկ զմեզ :

Երէ պարտք ինչ պատուիրեալ են մարդոյ, մեծագոյն եւս յանցանք են նմա պակասել ի ջանից իւրոց՝ քան սխալի ի նոսին :

Հաւատամք հաստատութեամք, թէ ոչ գոյ յաշխարհի քափուր ինչ տեղի, եւ թէ յետին հատն աւազոյ ունի զիւր պաշտօն եւ զվիճակ :

Ոչ կամփմք վիճել ընդ այնոսիկ, ոքք անբաւականս կամ անպիտանս ցուցանեն զանձինս, որպէս զի հրամեշտ տացեն

ի պաշտամանէ իւրեանց, զոր քեռն կոչեն, եւ զոր մեք պարտս իսկ անուանեմք :

Մեծագոյն մասն կարծեցեալ անկարողութեան եւ անպիտանութեան մարդկան, են տհամութիւնք եւ գարշումն, որ յառաջ գան յինքնահաճ կամաց եւ յանձնասէր բուսոյ բարուց, հանդերձ կանխակալ սովորութեամբ, վասն այնորիկ եւ արհամարհեն զմանացումն եւ զկարծիս այլոց, թէպէտ եւ ուղիղ եւ օգտակար քան զիւրեանցն իցեն այնորիկ, եւ վասն բարւոյ հասարակաց :

Ո՞վ անձնասիրութիւն չար եւ կանխակալ սովորութիւն, յնք վայր թշուառութեան տարեալ հասուցանէք զմարդկայինս ընկերութիւն :

Ոչ մասնաւորաց անկանի ընտրել զպարտս անձանց, այլ հասարակաց :

Եթէ բազում ժամանակս վարեցար արդարութեամբ ի պաշտաման քում, մի

առեր՝ թէ անպիտան գտար, զի լցեալ եւ
զպարսա քո :

Ունեիր յերեկին պարտո վարելոյ արդա-
րութեամբ, ունիս այսօր պարտո տանելոյ
արդարութեամբ. օգնեցեր դու մարդկան
հանձարով քով՝ օգնեա եւ օրինականդ:

Երէ մին ի պարտեաց աստի ծանրագոյն
է քան զմիւան, առաւել եւս զօրութեամբ
յանձին կալջիր գոյն. դասալիք լինել
անտի՝ ամօրալի եւս է :

Թեպեսեւ յայտ յանդիմանութեամբ զի-
տէար թէ ոչ եւս կարողը իցեմք սպաս ինչ
ծոռայութեան հարկանել հասարակաց,
առկայն ոչ թէ այնու տեարս կենաց մե-
րոց լինեար. քանզի ջկարեմք յանցանել
յանցանս ընդդեմ հանրական կարգի օրի-
նացն որ ի մեզ :

Ասեն մարդիկ սովորաբար, ի պատաս-
խանի մեղադրանացն որոց տրժանի գտա-
նին, զառածս գայս, թէ

« Եսու ոչ ումեք արարի վնաս, երէ ոչ
անձին իմում : »

Կամին ասել, թէ որովհետեւ արարք իմ
ոչ վնասեն շահու այլոց, եւ ոչ ի վտանգ
արկանեն, բայց երէ զիմս, ապա ոչ պար-
տիմ համարս տալ ումեք, ի կիր առնում
զիրաւունս իմ :

Թեպէս եւ ազատ եմ ես ի կիր առնուլ
զինջս իմ շռայլութեամբ, որովհետեւ
շռայլութիւնն զայս եւեք վնաս առնէ, զի
զրկէ զիս ի զուտրմութենէ ինչ, առանց
խափանելոյ զիս յառնելոյ բարիս այլոց:
սակայն ազատութիւնս այս չէ անքերի.
քանզի ճնշութիւնն կարողութիւն ինչ է,
եւ ամենայն անբարի կիրառութիւն կա-
րողութեան իրիք դատապարտելի է :

Սակաւ յոյժ դեպք են յօրս կարող իցեմք
վնասել անձանց մերոց, առանց վնաս
գործելոյ եւ այլոց :

Զկարեմք մեք յայտնապես վատնել

զինցս մեր, առանց ի կորուստ մատնելոյ զինարս օգնական լինելոյ այնոցիկ որք տառապղին մերձ առ. մեզ. ապա վնասն զոր առնեմք անձանց մերոց, վնաս է աղքատաց :

Եթէ ոք կամիցի խելամուտ լինել, առանց մեծի դժուարութեան գուանէ, զի չկը ինչ դեպք, յորում մարք իցէ ասել առանց յանդգնութեան՝ թէ « Ես ոչ արարի ումեք վնաս, եթէ ոչ անձին իմում : »

Քանզի նախ իմաստս այս սուտ է եւ թերեւ մտաց ծնունդ, ապա ոչ կարէ ոք անձնասպան լինել եւ զվնասն ինքն միայն կըել :

Եթէ ճշմարիտ իցէ, թէ կարէ մարդ ի դեպս ինչ նուազեցուցանել զկարողութիւն անձին իւրոյ, առանց հասուցանելոյ այնու վնաս ինչ ընկերութեան, միքէ այս նուազութիւն կարողութեան նորա չիցէ ըստ ինքեան ջար : Քանզի կարողութիւն

մարդոյ պարտի յամենայթի ՚ի գործ ածել
կատ կամաց նախախնամութեան , եւ
ջկարէ մարդ առնել ինչ ընդդեմ կամաց
նորա :

Զինուորոր խեղէ զանձն իւր՝ իրաւամբք
պատուհասի , իբրև դասալիք ոք բանակի ,
եւ մարդ ոք անձնասպան լինիցի՝ դատա-
պարտի իբրև դասալիք օրինաց Բարձրե-
լոյն :

Վրիպակ կարծիքն զոր զՊատուոյ ունին
բազումք ի մարդկանէ , պատճառք են
զի ներումն շնորհի հասարակաբար այնո-
ցիկ ոքք ի մէջ անձնասպանութեան եւ
պատուոյ՝ զվերջինն ընտրեն :

Սակայն ների նոցա , քանզի պարտ է
ներել եւ յանցաւորաց . ապա ների նոցա
իբրև յանցաւորաց :

Տեսանին վաճառականք հասեալք ի
սնանկութիւն՝ ոքք անձնասպանս լինին
առ . ի զերծանել յամօրոյ :

Արդարեւ՝ զերծանել զերծանին նորս ,
այլ ի գգայուքենէ անտի եւեր եւ ոչ քէ
ի բուն խակ յամօրոյն :

Եթէ բշուառացեալ իցես , կեցջիք զի
ցուցցես զըշուառութիւն քո . Եթէ անխոհիւմ
եղեալ իցես , կեցջիք դարձեալ՝ նորսի քաւել
գայն , եւ ապա դարման տանել նմին :

Բառնաս զկեանս քո՝ յորժամ ոչ եւս
քո է այն , եւ դու ջպարտիս այլ ինչ իսոր-
ինէլ , բայց եթէ ամբառնալ զաւերակն՝ զոր
արարեալ ես արդէն :

Ումանք անձնասպան լինին , փոխանակ
զի կիրք նոցա ոչ յագեցան . Ին արդարա-
նայցէ մահ այնպիսի :

Այլք նրաժարին ի կենաց առ ճանճրու-
թեան եւ խոնջութեան , եւ սորս անարգս-
գոյն են քան զամենեսեան :

Ո՞վ մարդ ջուառական , ոք ոչ սիրել
զիտէ , եւ ոչ տանել :

Եթէ սակար են ոք փորձեալ իցեն հրա-

Ժարել ի կենաց, այլ բազումք են որ արկանեն զանձն ի վտանգ առանց ծանր պատճառաց :

Թեպէտ եւ բարեյականն ոք դատապարտէ այլ դրաւասէ եւս զարիուրին, այլ դատապարտէ զյանդգնուրին, մանաւանդ զի բազում այն և զի յանդգնուրինն սնափառուրին է կամ տնմուռին :

Գնալ մինչեւ արկանել գանձն ի վտանգ առանց ծանր պատճառաց, կամ թէ կամքավ ցուցանել՝ թէ զունի ինքն երկխաղ, և անշուշտ գործել ինչ գործ չար :

Մենամարտուրինն որ լծորդէ զերկոսին կնիքս սպանուրէան եւ անձնապանուրէան, նիմնեալ և ի վերայ այսր մանկական սնափառուրեան :

Նոյն պատճառք որք արգելուն մարդոյ զանձնասպանուրին, արգելուն նմա եւ նուտաստանալ, և խեղել զանձն :

Քանզի պարտ է մարդոյ զգաւշանալ
յայնմ ամենայնէ ոք նուաստացուցանէ
զանձն իւր եւ արհամարհ առնէ հասա-
րակաց, յամենայն բուռն զգածմանց, եւ
ի վնասակար սովորութեանց, ոքք մաշեն
զմարմին, ապդեցուցանէն զմիտս, եւ
առնէն զնա այնպիսի ոք, զի ոքք տեսա-
նիցեն՝ ջհամարին զնա խմացական արա-
րած, այլ դարձուցանէն ի նմանէ զաջս
իւրեանց գարշանօք :

Նուաստանան մարդիկ կամաւորապէս
յերից պատճառաց, յանհոգութենէ, ի տա-
րապայման գուարձութեանց, եւ ի չափա-
գանց խոհեմութենէ :

Ա. Յանհոգութենէ, յորժամ կորուսա-
նեն զկարողութիւն իւրեանց առ. պակա-
սութեան կրրութեան, կամ յորժամ ոչ
դարման տանիցին հիւանդութեան մար-
մնոյ կամ հոգոյ :

Բ. Ի տարապայման գուարձութեանց,

յորժամ ապականին զգայութիւնք իւ-
րեանց, կամ հոգին՝ հեշտութեամբք :

Գ. Ի չափազանց խոհեմութենէ, յոր-
ժամ նուազի կարողութիւն ինչ, զի մի
գուցէ ի կիր առցի այն յաւուր միում
ընդդեմ իսկ անձանց իւրեանց :

Թողից ասել զիսեղկատակաւթենէ, որով
մարդիկ անհեղեղ կերպարանօք, այլան-
դակ շարժմամբ եւ անպարկեշտ բանիւք
վարին առաջի իշխանաց, ի զուարձա-
ցուցանել զնոսա եւ գուանել շնորհա ինչ
ի նոցանէ, նուաստացուցեալ զագնիւ
կնիք մարդկութեան :

Զինչ եւ իցէ պատճառն՝ որոյ վասն
նուազեցուցանէ մարդ զկարողութիւն իւր,
կամ այլայլէ զգօրութիւն իւր, յանցաւոր է
յաջս բարոյականին. ապա պարտ է այն-
պիսի խստութեամբ վարիլ ընդառնոր զայն
գործիցէ, որպէս ընդ զինուորի որ իւեղէ
զանձն, զի մի սպաս հարցէ տերութեան :

Զմտան ած զիանգամանս մարդոյ , զընդարձակութիւն եւ զկարողութիւն մտաց նորա , զգորով եւ զազդեցութիւն սրտի նորա , զիաստատութիւն եւ զառաձգութիւն կամաց նորա , եւ տէս՝ քէ նուաստացուցանել զնա , կամ միայն անփոյք առնել զայսպիսի պարզեւօք , չիցէ սեղանակապութիւն մեծ :

Յամենայն պաշտամունս կենաց պատրաստին մարդիկ ուսմամբ եւ կրրութեամբ , ապա պարտիմք մեք վասն Աստուծոյ , վասն ընկերութեան , եւ վասն անձանց մերոց ջանալ բարսոք կատարել զարուեստն մարդկութեան , որում վիճակեալ եմք , այնպէս զի մի ինչ ի պիտանեաց , որ ի կատարումն պարտուց մերոց , կորիցէ ի մեզ անհոգութեամբ :

Եք տուեալ և մեզ Աստուած ջափառը ինչ կարողութիւն , պարտք մեր անձկագոյն են . իսկ որք ընկալան քանքար մեծ ,

պարտական են պահել եւ յարգել զայն յերջանկութիւն կամ ի յառաջադիմութիւն մարդկութեան :

Դիտացուք յարգել զայն ամենայն որ ի կարգի է, եւ սկսցուք ի յարգութենէ անձանց ուստանել զյարգութիւն :

Խնդիր եւ վեճ է առ. խմասնասկրս ումանք ի նոցանէ պարտա համարփն մարդոյ ազատաբար կատարել զյուրհուրդս իւր, այլք զնակառակին համարփն, եւ սխալեն :

Դիցուք նախ ՚ թէ գոն պարտք անշուշտ, գոն եւ իրաւունք, եւ ապա ջանացուք տեղեկանալ իսկութեան գոյութեանն, ընդարձակութեան եւ սահմանի իրաւանց :

Ազատութիւնն սեպիական կնիք է մարդոյ, այն է որ զանագանէ զնա յամենայն ստեղծական եակաց, եւ առնէ զնա հրաշակերտ յարարածս :

Մարդն ոչ կարէ հրաժարիլ յազատու-

թենէ իւրմէ , առանց նուաստանալոյ , եւ ոչ կարէ վնասել ազատութեան այլոյ , առանց մեղանցելոյ ընդդեմ պարտուց իւրոց :

Եթէ քաղաքական ընկերութիւնն արգելս ինչ դնէ մեզ , հարկաւոր է այն ի բարևոր պահպանութիւն ազատութեան , արգելու , զի մի այլափոխեսցի այն յանառակութենէ , եւ զի մի ծնանիցի զհարստահարութիւն գեղծմամբ եւ բռնաւորութեամբ , եւ այս այնշափ հաւասսոի է , մինչ զի պահանջէ ի մենց զզոն մասնաւոր ազատութեանս , որոյ չիք ի կղիո . զալ ընդ հասարակացն ազատութեան :

Եթէ ազատութիւն գործելոյ՝ բնական իրաւունք են մարդոյ եւ քաղաքացւոյ , ապա պարտ է զի լիցի եւ ազատութիւն խորհնելոյ . զի գործեմբ մեք ըստ դատման մերում , եւ իշխել այնմ’ է անուղղակի կապտել զմեզ ի կամաց մերոց :

Տիրապէս խուելով, զիք ինչ որ կարող իցէ ազդել կամաց մարդոյ . անյաղբելի է այն, բայց կարող է ազդումն ինչ առնել յայն, կամ ի գործս նորա, կարէ առնել զնա անպիտան, խափանելով գեղանակ կիրառութեան նորա . տկարացուցանէ այլայլելով զսկզբունս յորոց նայն առաջնորդի :

Ապա ազատութիւն խորհելոյ եւ ազատութիւն գործելոյ անբաժանելիք են ի միմեանց :

Անեղծ են երկոքին, եւ երկոքեան եւս սրբազանք :

Ազատութիւնն զոր ունիմք մեք այսպէս յիրաւանց բնութեան՝ է կանոնառ ազատութիւնն . բայց իւրաքանչիւրն յազատութեանց մերոց ունի զսեպհական իւր կանոն, զոր գուանեմք ի ներքս ի մեզ . վասն ազատութեան գործելոյ կանոն, է բարոյական օրէնքն, եւ վասն ազատութեան խորհելոյ՝ բանն :

ԳԼՈՒԽ Գ.

ՑԱՂԱԳՍ ԹԵ ՊԱՐՏԻ ԱՄԵՆԱՅԵՆ ՈՔ
ՊԱՀՊԱՆԵԼ ԶԻՐԱԻՈՒՆՍ ԱՅԼՈՑ.

« Զամենայն զոր միանգամ կամիշիք թէ արացեն
ձեզ մարդիկ, այնպէս եւ դուք արարէք նոցա,
զի այս իսկ են օրէնքն եւ մարգարէք : »

Երկուս պարտս ունի մարդ առ ընկերս
իւր .

Զառնել նոցա ջար, եւ առնել նոցա
բարի :

Զառնել ջար ընկերին. այսինքն չմե-
ղանցէլ կենաց, բարաց, ազատութեան,
պատռույ, եւ ընչից նորա :

Հարց ամենայն ուրեք զբանն՝ զոր ոչինչ
կանխակալ սովորութիւն այլայլեալ իցէ,
եւ զիսիդն՝ զոր ոչ մի ինչ շահ եւ կիրք
ապականեալ իցէն. պատասխանի առնի-

ցեն, թէ մարդն նուիրական ինչ է մարդոյ, եւ յարձակիլ ի վերայ կենաց նորա, ազատուրեան, եւ սեպհական ընջից նորա, և կործանել գհիմն կարգին, եղծանել զբարոյական օրէնս, զպահպանիցս մարդկային սեռի, եւ գործել զմի ի գործոց, որ յամենայն դարս եւ առ ժողովուրդս ամենայն ընկալեալ է զստրասփելի անունս Եղեռն :

Բարբառ. ինչ ահաւոր ննջէք առ. մարդն արտաքուստ ամենայն ուրեք միշտ. եւ այլ բարբառ. մի ի ներքուստ, եւ բարբառքս այսոքիկ ասէն ցնա, թէ մի սպանաթեր, մի գողանար, մի անպատիւ առներ գառաքինուրիւն ամուսնոյն, եւ մի զպատկառանս օրիտրդ կուսին, այլ եւ խորհուրդք սուրբ լիցին յայսոցիկ պղծուրեանց : Որ նեղու զարիւն եղբօր իւրոյ անիծեալ է յերկրի եւ յերկինս : Անիծեալ եւ որ նենգուրեամբ կամ բռնուրեամբ

յափշտակէ գազատութիւն եղբօր իւրոյ, կամ զօրինաւոր ստացուածս նորա, եւ խռովս արկանէ ի մէջ ընտանեաց, յորմէ ծագին նախատինք, անմիաբանութիւն, տագնապ սրտի, ատելութիւն եւ քանդումն :

Պարտ է հալածել ի սրտէ զցանկութիւն եւ զչար խորհութդս. քանզի հաւանել չար խորհրդոց եւ ցանկութեան, լրումն է չարին : Են խօսք որ սպանանեն, վասն որոյ պարտ է զգուշաճալ լեզուի, եւ մի լիցի այն երբէք աղտեղեալ ստութեամբ եւ զրպարտութեամբ :

Նախանձ, բարկութիւն, քինախնդրութիւն, եւ ատելութիւն մաշեն զհոգի, եւ հոգի վարակեալ այսպէս, միշտ յերկունս է ի ծնանել զապանութիւն :

Օրենք պատժեն զնոսա որք հեստեն պատուիրանին, եւ կարծիք հասարակաց վատահամբաւս առնեն զնոսա :

Բարոյականին մնայ նշանակել զպա-
տուիրանազանցութիւնս , զորս օրէնք
չկարեն ըմբոնել , եւ ընկերութիւնն
ծածկէ՝ յանցաւոր իմն ներողամտու-
թեամբ :

Նշանակեսցուք աստ զծանրագոյնսն :

Բարոյական խիդճն ոչ ստգտանէ զմար-
դասպանութիւն ի դեպս օրինաւոր պաշտ-
պանութեան անձին :

Յորժամ կեանք իմ ընդ անիրաւ սպառ-
նալեօք իցէ , ունիմ ես իրաւունս պաշտ-
պանելոյ այնմ , եւ արկանելոյ ի վտանգ
զկեանս յարձակողին ի վերայ իմ , եւ ես
ոչ մեղանցեմ իրաւանց յորժամ զայն գոր-
ծիցեմ : Բայց սակայն յանցանեմ ընդդեմ
բարոյականին , եթէ կարացեալ ընդդեմ
կալ յարձակման , առանց սպանանելոյ
գրշնամին իմ , դնիցեմ զանձն ի վտանգի
սպանանելոյ զնա , կամ թէ վնասն զոր
կամ' ցայ ես ի բաց վանել՝ ոչ եր այնչափ

ծանր , զի ցուցից եւ արդարացոցից
զսպանութիւն առն միոյ :

Ապա յամենայն նուազս յօրս մարդա-
սպանութիւնն ոչ է ի հարկէ պաշտպա-
նութեան անձին՝ լիցի յանցաւոր :

Ի զիրս վիպասանութեանց պարսուեն
մարդիկ զբացատրութիւնս ինչ որք քուին
նոցա կարի իմն կուտակմունք բանից .
մինջդեռ հիւսուածն խսկ կատակերգու-
թեան՝ և ջատագովութիւն ինչ շնուրեան ,
եւ է յայտնի ոմիր ընդդեմ բարուց :

Անհնարին է հաճիլ ընդ այսպիսի տե-
սարանս եւ քաքուցանել զարսուփ տնձին
յերեաց մոլութեան :

Երկ իմաստակը ոք ի ծանրախօս զիրս
ինչ , զոր սակառք սմանք ընրեանուն ,
արացէ ջատագովութիւն ինչ շնուրեան .
ճզի անշալշտ յատեամս յանդիմանութեան
եւ գատփ իբաւամբք :

Այլ նոյն ջատագովութիւն յանդիման

արարեալ ի տեսարանի առաջի հազարառը համեղիսականաց, չշարժէ բնաւ զխիդմ նոցա :

Այլ մանաւանդ ջատագովութիւնն այն յարգոյ յոյժ գտանի, եւ պարկեշտ կանայք մեղին գնան լսել զայն. ապա պարկեշտ են նոքա յառերեւոյքս :

Առաջին աստիճան մոլուքեան, և լինել այնր սիրելի յաջս մարդկան :

Երիտասարդ ոք պատմէ այլոց, թէ ունի ինքն իբրեւ տարփաւոր զկին ոք ամռանացեալ, լսեն նոքա զպատմութիւնն զայն զուարձուքեամբ. եւ թերեւս չկործասանէ նա ինչ ի մեծարանաց յաջս նոցա, սակա պարտաւորելոյն զկին ոք եղծանել գհանդիսաւորագոյնն յամենայն երդմունս, եւ արկանել ի վտանգ զապագայ վիճակ դստեր իւրոյ եւ զպատիւ ընտանեացն :

Զիցէ այս ընդդէմ բարոյականուքեան :

Աքհամարին յոյժ ամեներեւան զզրպար-

տուրիւն եւ զգրպարտողն միանգամայն .
սակայն ընդունին միշտ զբարասէր կաս-
կածանս ընդդեմ պատուաւոր մարդկան .
Երկրորդեն զայն հանդերձ հաճուքեամբ ,
եւ զանձինս առ արդարս եւ անստգիւտս
ունին , միայն թէ զգուշուրեամբ իմն
յաւելուն զայս ոճ բանից . « Ես ոչ կար-
ծեմ , ջգիտեմ զայդ ինձին , այլ զհամբաւն
որ ընթանայ՝ երկրորդեմ : »

Եւ նոյն մարդիկ որ գործակից լինին
գողանալ զպատիւ . ընկերի իւրեանց ,
պարտապանս համարին զանձինս , եթէ
առնեկին նմա դենարի միոյ զեան :

Իսկ արդ՝ միքք ինչը առաւել ինչ ար-
ժիցեն քան զհամբաւն :

Յորժան յանցաւոր որ ի վեր երեւիցի
կամին օրէնք զի մինչչեւ դատապարտեալ
իցէ նա , յնը եւ իցէ պատիժ , հարցանիցի
վկայիւք եւ պաշտպանուրեամբ փաստա-
բանի միոյ , իսկ ընտիր ընտիրն յընկե-

բուքեանց ոչ են այնպէս երկիւղածք :
Դատապարտեն անդ գայր ոք եւս եւ վասն
թերեւագունից իրաց ճշմարիտս կարծե-
ցելոց :

Այսոքիկ մոլուքիւնք են ընկերուքեան,
զորս աշխարհն ամենայն արդարացուցանէ,
վասն զի ջիք ոք ի նոցանէ անմեղ :

Ոչ ժողովին անդ խօսել զսիրելի մար-
դոյ միոյ զրպարտելոյ, այլ պարզ կեղ-
ծառորուքիւն, եւ ոչ զոյ անդ զրոյց իմաս-
տալից ոք ջարասցէ ինչ ումեք վնաս :

Քան զամենայն ազատուքիւնս յարգոյ
եւ սուրբ է ազատուքիւն խղճի, եւ այս խսկ
է զոր նուազ քան զայլս զիտեմք յարգել :

Զամենայն տեղիս ուր աստուածաղ-
տուքիւն կայցէ, երէ յօրինաց, եւ երէ
ի բազմուքենէ պատուիրի այս, եւ ճշմա-
րիտ է, չիք կրօն ոք ներողամիտ յայսմ
լինիցի, որպէս տեսաւ եւ տեսանի յամե-
նայն տեղիս :

Ի հասարակաց գնացից այս փռվախակի աններողութիւն անցեալ է ի գնացս մասնաւրաց. մին քարոզէ զամբարշտուրիւն, միւսն զկոյր նախանձաւորութիւն կրօնի, եւ մռացան Երկրին կողմանք զայս բացայայտ օրէնս բարոյական խղճի, թէ « Մի մեղանցէր ազատութեան այլոց : » Յորմէ իմաստասիրութիւնն պատեհ առեալ՝ ետ յօրէնս զրել գոզատուրիւն խղճի, այլ ոչ ժամանեաց տակամին մռանել զայն ի բարս մարդկան :

Ի զուր առաքինի կարծի մարդ, յորժամ ունի միայն իրաւունս ասելոյ յաճախ զառածս զայս նասարակաց, թէ « Զիք իմ երբէք արարեալ ումեք անիրաւուրիւն : »

Բարոյական օրէնք ոչ միայն պարտ առնեն մեզ ջվնասել ընկերաց մերոց, այլ եւ պարտս ի վերայ դնեն՝ բարիս առնել նոցա. զէ բաւական ջապանանել զնոսա, այլ եւ պարտ է օգնել նոցա ի կեաչ. ոչ

միայն յարգել գինչս նոցա, այլ եւ պարտ է հաղթարդս եւս առնել զնոսա ընդից մերոց. միավ բանիւ, պարտիմք նոցա միանգամաժն զարդարութիւն եւ զօգնութիւն :

Աւագակ ոք յարձակի ի վերայ ուրուք ի ճանապարհի, ես միայն եմ վկայ յանցանցն, եւ ոչ ի մեջ անկեալ՝ խափանեմ զայն, իցեմ ես անմեղ յաւագուշութեանն յայնամիկ :

Խոսին առաջի իմ զրագարտութիւն ինչ, զիտեմ ես զմշմարիտն, եւ ջանեմ զայն. չիցեմ ես մեղսակից զրպարտողին :

Որ յանկատակս խաբէ զմարդիկ, բըշնամի և Աստուծոյ, եւ ոք կարող է յասաւորել զնոսա, եւ առ հանգաւութեան, կամ առ զռոպութեան փակէ ընդդեմ նոցա գրուոն զիտութեան իւրոյ, կառարեալ իցէ զընթացս իւր յաշխարհի :

Մուրացիկն պարտի մեռանել ի քաղցոյ առ դրան հացազործին, առանց արկա-

Եւոյ զմեռն իւր ի հացն որ չէ նորա .
ահա իրաւունք սեպհականութեան՝ յա-
հագին ի խստութեան անդ իւրում :

Գրաւոր օրէնք հաստատեն զայն ըստ
այսմ կանոնի, եւ ոչ բնադատեն զայր
մեծատուն տալ ինչ աղքատին որ մե-
ռանի :

Բայց բարոյական օրէնք հարկ ի վերայ
դնեն նորա առ այն իշխանաքար : Եթէ
վայելէ մեծատունն յաւելորդ ինչս իւր
յանդիման այնք նոգեվարին, պատաս-
խանատու և մահուան նորին :

Քրիստոնէական բարոյականն առէ
սքանչելապէս, թէ մեծատունք չեն ինչ
այլ բայց զանձապէտք աղքատաց : Այս
բան՝ աստուածային, բաւական լինէր
յերջանկութիւն մարդկան, եթէ քանդա-
կեալ եր ի սիրտս ամենեցուն :

Յորժամ զմտաւ ածիցէ ոք զհանգամանս
մարդոյ, զտեղին յորում ստեղծաւ, զկա-

բողոքիւնս որք տուեալ են նմա, զգանձան
զորս ընկալաւ, չկարէ կարծել, թէ այս
ամենայն կարողութիւնք, այս ամենայն
իմացականութիւն իցեն ի պէտս նորա
միայն որ զնոսին ժառանգէ, եւ թէ Աս-
տուած զայս միայն խնդրէ ի մարդոյ,
չինել անձնասպան, եւ չհալածել զայլս :
Այլ սմին հակառակ, կամեցաւ Աստուած
յոշնչէ ստեղծանել զմարդ եւ առնել զնա
գործակից գերազոյն գործոյ իւրոյ, պա-
տուիրէ նմա սիրել զընկերս իւր եւ օգնել
նոցաւ, եւ նուիրել զկարողութիւն իւր եւ
զհանձար, եւ զամենայն զոր ինչ ունի,
ի պաշտպանել եւ ի լուսաւարել զնոսաւ, եւ
բարիս առնել նոցաւ :

Ցորժամ կոչեսցէ զմեզ Աստուած առ
ինքնն, եւ ասասցուք նմա միայն, թէ « Ես
ոչ վնասեցի ումեք » Բնաւ ընդէք իսկ
կոչիցիմք ի նմանէ :

Եթէ այն է առաքինութիւնն մեծ. ապա

առ. ինչ խորհուրդն եւ կամք, բայց երեւ լինել նոցին անպիտան :

Վասն եր այս սիրտ բոցակէզ, երեւ իմաստութիւնն ներեւ զի շիջանիցի բորբոք նորին :

Վասն եր արք հանճարեղը, երեւ քոյլ տայ Աստուած զի բաեսց այս հանճար :

Փոխանակ սահմանելոյ զմեզ առ. կրանքական ընթացս ինչ կենաց, ջափեալ է նա զագատութիւնս մեր ընդ կարողութեան մերում, զարժանաւորութիւն մեր ըստ պարտուց մեքոց :

Կեալն է ներգործել, պատերազմել ի կայի իւրում զպատերազմն կենաց, զօրավար կամ զինուոր՝ չէ փոյք, միայն թէ քաջութեամբ մարտիցէ :

Կարողութիւն շատ կամ սակաւ, զոր բաժանեաց ետ մեզ Աստուած, և արդարեւ պարզեւ ինչ աստուածային, ոչ պարտիմք բողուլ զի կորիցէ. եւ ոչ ապա-

կանել զայն յանարժան կիրառութիւնն ։

Որպէս են մարդիկ որք համարին զանձինս իւրեանց բաւական առարինիս, զի ջառնեն ումեք ջարիս. Եւ խօսին համոզմամբ գուղղութենէ Եւ զպատուոյ իւրեանց, մինչդեռ բողոքն մեկուսի զընկերս իւրեանց տառապել Եւ մեռանել, առանց կարկառելոյ ի նոսա ձեռն. Են Եւ այլք որք առ պէրճութեան, առ յօժարութեան, գուցէ առ բարեսրտութեան, սիրեն տալ Եւ գործել, Եւ առնեն առատաձեռն ինչ կիրառութիւն ընջից ոչ բարոք առացելոց :

Պարտ է մարդոյ ի կարգ մտանել, լնուլ նախ զիսխատ սակն, գոր դնէ իվերայ նորին արդարութիւնն, Եւ ապա ունել իրաւունս կառասքելով զյօժարութիւնն սրտին :

Թէպէտ Եւ պարտք ինչ են այս, բայց մինչքեւ տուեալ ինչ պարտ է ստանալ զայն օրինօք :

Արդարութիւնն է բացարձակ եւ խիստ,
ոչ լինի ընդ նմա իրաւախոհութիւն . զա-
մենայն զոր պատռափրէ՝ պարտ է խսկոյն
եւ ըստ օրինաց կատարել , առանց յետ-
սամիտ խորհրդոյ , զի այս ինչ արդար է ,
եւ ոչ զի շահեկան է , կամ փառաւոր :

Պարտ է լոել սրտին , յորժամ դժբաղ-
դութեամբ ոչ իցէ միաբան ընդ արդարու-
թեան :

Պարտ է հապատակել , նուամել զայն ընդ
լծով պարտուց :

Կանոնք արդարութեան ոչ են իբրեւ
զկանննս բանաստեղծութեան արուեստի ,
որոյ հանճարն ազատ է . գրեալ են այնք
ճեռամբ խսկ Աստուծոյ , եւ որ հետև
նոցին , եղծանէ զօրենս Աստուծոյ , եւ
ապականէ յանձին զսրբազան կնիք մարդ-
կութեան :

Եթէ զոն բացանութիւնք յարդարու-
թեանն , ոչ եւս է արդարութիւնն :

Երէ զոն երկու բարոյականք , ոչ զոյ
բարոյական :

Մարդիկ սիրեն բնականաբար զայն
ամենայն որ ի սրտէ յառաջ զայ , զայն
ամենայն որ մեծ է , զայն ամենայն որ
զաջս խտտղէ , եւ զայն ամենայն որ նոր
ինչ է :

Գործ ինչ դիւցազնական , կամ պարզ
առատամեռնութեան , շարժէ զնոսա եւ
գրգու յանսովոր իմն շարժումն հոգւոյ :
Տեսանեն նորա զգործն , այլ ոչ տեսանեն
զարդարութիւնն որ ի սիրտ արդարոյն :

Առնուլ առ . ի տալ , եւ լինել միշտ պա-
տրաստ ի պաշտպանել աղքատին , ի վրեծ
խնդրել անիրառութեանց որ առ . նա ,
ի թերեւացուցանել զվիշտս նորա . աստ-
տամբիլ ընդդիմ բանին , բայց օրինաոր
եւ ազատամբու սրտի .՝ զայս ամենայն
եւս չէ պարտ մռանալ , եւ ոչ անցու-
ցանել զկեանս իբրեւ զյադթական :

Զօրութիւնն միայն եւ յաջողութիւն ,
առանց առատածեռնութեան , բաւական
են երբեմն կուրացուցանել զխուժանն , եւ
առնել մտացածին խորհրդածութիւնս ի
պատմութեան :

Ո՞վ է մարդ որ ժխտիցէ Աղեքսանդրի
անիրաւ աշխարհակայի Ասիոյ զանունն
Մւծ :

Ո՞վ ոչ զարմանայ ընդ Կեսար եւ ընդ
Օգոստոս : Օգոստոս ներեաց Կիննայի ,
թերեւս խորհրդով . զի մոռացեալ լիցին
այլք : Ոչինչ խղճեաց նա ի միում եւեր
նուազի ի մահ տալ բիւրս երկուս ի մարդ-
կանէ . բայց յայլում նուազի՝ խնայեաց
ի նա միայն առ փառասիրութեան . զի
ի զիր անցուսցէ բանաստեղծ ոք զգրու-
թիւն Օգոստոսի : Ահա զատաստան մարդ-
կան , ահա բազմութիւն քուեից . եւ ահա
բարոյականութիւն յաջողութեան :

Զինչ ստնանիցեն այս ամենայն մարդ-

կային յիմարութիւնք ճշմարտութեան եւ
արդարութեան :

Ոչ զոյ բնաւ բազմութիւն քուեից ընդ-
դեմ խղճի մտաց :

Եթէ զոյ ի մեջ քո եւ իրաց մեծաց մահ ,
խիզախեան ընդդեմ մահուն , եւ լեր դիւ-
ցազն . եւ եթէ զոյ պատուեր առտուածալին
օրինաց , դադարեաց եւ մեռիր անձանօր
եւ առաքինի :



ԳԼՈՒԽ Դ.

ՅԱՂԱԳՍ ՊԱՐՏՈՒՑ ՄԱՐԴՈՑ
ԱՌ ԱՍՏՈՒԱՆ.

Սիրեսցես զՑեր Աստուած քո յամենայն սրտէ
քումմէ, եւ յամենայն անձնէ քումմէ եւ յամե-
նայն մտաց քոց, այս է մեծն եւ առաջին
պատուիրան. (Մատ. ԻԲ, 33) :

Ի լրութենէ պարտուց բդիխն կեանք եւ
ճշմարտութիւն, մշտնջենաւոր հիմունք
պարտուց, յորոց կազմի կրօնն, զօղ կա-
պակցութեան ոչ միայն մարդկան ի մեջ
նոցա, այլ եւ ամենայն արարածոց :

Ապա ուրանալ զկրօնն, և ուրանալ
զպարտս. եւ քանզի գոն ճշմարիտ պարտք,
ապա զոյ ճշմարիտ կրօն . եւ քանզի
պարտք ըստ եռորեան իւրեանց անայլ-
այլելի են եւ նանքական. նոյնպէս եւ

կրօնն անայլայլեի եւ հանրական ինչ է :

Առ ի լնուի զպարտս, պարտ է հաւատալ ճշմարտութեան, յոր հիմնեալ են պարտք :

Ռետոի մարդկային ազգ հաւատայ գօրութեամբ իսկ իւրումն բնութեան նախնաբար եւ հարկաւ :

Հաւատայ մարդկային ազգ ի մի գերագյն պատճառ, արարից, անհուն, որոյ անունն Աստուած, եւ այս ամենասուրբ անուն Հօր հասարակաց գտանի յամենայն մարդկային լեզուս :

Հաւատայ եւ ի բարերարն Նախախնամութիւն որ վարէ զամենայն ինչ ըստ օրինաց յաւխտենական իմաստութեան եւ սիրոյ առ վախճան ինչ արժանի Արարջի :

Հաւատայ թէ այս Նախախնամութիւն հնվկէ մասնաւրաբար ի վերայ մարդոյ, լուսաւորէ զնա, եւ ուսուցանէ, եւ առաջնորդէ նմա ի ճանապարհ յոր պարտի նա

զնալ ի լնուլ զմեծ եւ զգերագոյն ընթացս
իւր :

Հաւատայ կական զանազանութեան
բարւոյ եւ չարի, ազատութեան յոր վայելէ
մարդ՝ ընտրել ի մէջ միոյն եւ միւսոյն,
եւ ըստ ընտրութեանն զոր արացէ՝ վար-
ձու. կամ անհրաժեշտ պատճոյ գործոց
իւրոց :

Ի վախճանի՝ հաւատայ՝ թէ յանտիսն
յետ կարձատեւ. եւ տաժանելի երկրային
գոյութեանս, այլ իմն կատարելագոյն
կենդանութիւն բացեալ լինի առաջի մար-
դոյ եւ ձգեալ տեսէ ի խորս յաւերժն յաւի-
տենականութեան :

Պարտ է հաւատայ յայն, յոր հաւատայ
ազգ մարդկան :

Առանց այսր հաւատոյ, զինչ լինեին
պարտք, որպիս մարք էր ըմբոնել զնոսին
մտօք :

Ո՞չ ապաքին պարտքն են որք միան-

թեն զմարդիկ, եւ զինչ միաւորութիւնն ,
Երէ ոչ ձգումն հասարակաց ի կեղրոն
ինչ հասարակաց, եւ զինչ կեղրոնն այն
հասարակաց, իից ամենեցուն, Երէ ոչ
անհուն էակն, միութիւն ճշմարիտ յորմն
ելանէ ամենայն, եւ առ. որ վերստին դառ-
նայ ամենայն, այն իսկ է Աստուած :

Ապա վայ եւ կրկին վայ անաստուա-
ծին, որ ի քաղց եւ ի ծարաւ իւր բողոքէ
զկարանին որ սնուցանէ զամենայն արա-
րածս, եւ ի խաւարի դատարկութեան
յորում ընկդմեալ է, եւ ոչ ունի եւ ոչ
իսկ ծծէ Երէ ոչ զցամարեալ ստինս մահու:

Զգուի առ. Աստուած՝ է անձկալ միասո-
րել ընդ նմա, որպէս եւ ամենայն եակք
ձգուին առ. նա. անձկալ գերազոյն բարոյն,
գերազոյն կատարելութեանն, եւ վաս-
տակել միշտ հասանել ի կատարելութիւն :

Այսպիսի ինչ է վարդապետութիւնն
Քրիստոսի :

« Եղերուքդուք կատարեալը որպէս եւ¹
հայրն ձեր երկնաւոր կատարեալ է » :

Զանք մարդոյ ունին նպատակ ինչ , եւ
ճանաչէ նա զնպատակն զայն , եւ զկեանս
իւր իբրեւ զկեանս մարդկային ազգի , որ
է մշտնջենաւոր վերելք առ մնացական
սկիզբն ամենայն եակաց , մշտնջենաւոր
աճումն ինչ յԱստուած :

Զիք միաւորուքիւն կարելի առանց սի-
րոյ , քանզի սկրն է ազդեցուքիւն ինչ որ
կատարէ զմիաւորուքիւն :

Ապա պարտ է սիրել զՏէր Աստուած
յամենայն մտաց , յամենայն անձնէ , եւ
յամենայն գօրուքենէ . այս է ահա առաջին
եւ մեծագոյն պատուիրան :

Որ ոչ սիրէ զԱստուած ի վեր քան
զամենայն ինչ , զանձն իւր սիրէ . քանզի
չունի եւ չկարէ ունել այլ նպատակ , այլ
սահման՝ երէ ոչ զանձն :

Սիրել զԱստուած՝ է ցանկալ նմա , եւ

ադօքք իղձք են սրտի , շարժումն որ
մդէ զմարդ առ այն զոր սիրէ , որում
անձկայ , առ որ բողոք հարկանէ :

Սիրել զԱստուած՝ և նուիրել նմա գանձն ,
ընկդմել ի նա , կամել զայնինչ եւ զայն ինչ
միայն զոր եւ նայն կամի , անթերի նուիր-
մամբ սեպհական կամաց մերոց յայն ինչ
իրս որ չիցեն համաձայն կամաց նորա ,
եւ այս իսկ է զոհ մեր , եւ այս զործ , զի
ծանուցեալ զիմաստութիւն , զարդարու-
թիւն , եւ զգերազոյն բարութիւն նորա՝
խոստովանիմք բոլորովին , քէ մեր ոչինչ
եմք , եւ նա է որ յօրինէ զեռեթիւն պաշ-
տամանն զոր պարտին նմա իմացական
արարածք իւր , պաշտօն մատուցանելի
հոգևով եւ ճշմարտութեամբ :

Արդ՝ որմէ յեղանակաւ պարտ իցէ մար-
դոյ մեծարել եւ պաշտել զԱստուած :

Գլխաւոր յեղանակն է հնազանդ կնել
բարոյական օրինաց :

Աստուած է գերազայն բարի, և. ամենայն բարի որ կայցէ յաշխարհի՝ յԱստուածոյ արարեալ է :

Հակառակել բարձյն, և բնադրեմ կրրել Աստուածոյ, անհնազանդ լինել կամոց նորա. և եղծանել բռնուլ գկարողաւրինն զոր ետ մեզ ի գործել զբարիս :

Զիք յեղանակ պաշտաման եւ յարգանց որ կարող իցէ համոյ զինել Աստուածոյ, յորժամ անմաքուր իցէ սիրտն որ ադօրէ :

Այս ճշմարտուրին այնպիս յայտնի է, զի յորժամ իսաւոնէ որ ընդ անիրաւաթիւնս կենաց իւրոց զգործս կրօնի, անհաւատքն իսկ զգան, զի յաւելու նա գարնամարհանս անձին :

Թուի իմն այնպիս երէ սովին այսուարհամարհ կեղծաւարուրեամբ կամի այնպիսին զԱստուած եւս գործակից յանցանց. իւրոց առնել :

Ոչ որ հաւատասցէ երբեք քէ տմկեղծ

իցէ կրօնական ինչ զգացումն՝ յորժամ ոչ
ազդիցէ առաքինի ինչ գնացս :

Ո՞վ իցէ ոք կարող իցէ սիրել զԱստուած
եւ ոչ յարգել ի նմա զկատարելագոյնն ի
գործս ճեռաց նորա :

Ո՞րպէս մարթ իցէ սիրել զԱստուած, եւ
ոչ սիրել զարդարութիւն :

Որմվ երեսօք համարձակիցի ոք աղօրել,
յորժամ առեալ իցէ ի վերայ սնոտեաց
զամենասուրբ անունն, զոր յօգնութիւն
յաղօրս իւր կոչէ :

Աղօրք առն ոք երդնուցուն սուս' անեծք
ինչ են ընդդիմ անձին իւրաև :

Առաջին պաշտօն հտառյ Աստուծոյ,
ե լինելն ուղիղ, արդար, բարերար, կալ
հաւատարիմ ի խօսս իւր, նուիրել առանց
երկրայութեան ևս քրրմնջանաց զշան իւր
պարտուց անձին, զնուաստացուցանել
վատութեամբ կամ անարգութեամբ զազնիւ-
կնիք մարդկութեան, զգուշանալ անձկու-

թեամբ խղճի յամենայն դեպս ի վնասելոյ իրաւանց այլոց, նա մանաւանդ խնդրել զպատեն նուիրելոյ զանձն յերջանկուրին ընկերաց ունել սիրտ գրած առ ամենայն արարածս Աստուծոյ, եւ քողով զկնի իւր օրինակս առաքինուրեան, եւ յիշատակ անմահական :

Բարեպաշտուրինն տայ մեզ նոր առփր սիրելոյ զբարին եւ ի գործ դնելոյ զայն, եւ է յեղանակ ինչ դիւրագործ առնելոյ զբարին :

Ամենայն իդք առն բարեպաշտի ոյացեալք առ Աստուած միանգամայն իդք են առ առաքինուրին, եւ չէ մարք կատարել զայնս միայն գործով պաշտաման, առանց ի յուշածելոյ եւ զկարօտուրին հնազանդելոյ միշտ պարտուց, առ ի լինել միշտ արժանի պաշտելոյ զԱստուած:

Բազում անգամ ասեն մարդիկ « Բարձ

յինքն տեր զվտանգս զայս, արա ինձ տեր
շահել զդատս զայս : »

Այլ չեն այս աղօքք անձին բարեպաշտի,
եւ ոչ այսպիսի աղօքիք կարեմք մեք
մեծարել զԱստուած :

Խնդրեսցուք յԱստուծոյ ոչ զյաջողութիւն,
կամ զինջս, ոչ զմարակ կրից, այլ զառարի-
նութիւն որ առնել զմեզ նմին արժանիս:

Խնդրեսցուք ի նմանէ տանել թշուառու-
թեան, համաձայնութեամբ հանդերձ կա-
մաց նորա, կամ զերջանկութիւն, հան-
դերձ ջափառութեամբ :

Աղօքք մեք եղիցին ներգործութիւն ինչ
սիրոյ, համաձայնութիւն ընդ կամացն Աս-
տուծոյ, եւ ապալինութիւն ինա, կամ քէ
այսպիս ասասցուք ցնա . « Տէք դու զիտես
զայն որ օգտակարագոյն է ինձ : Տնք ինձ
զայն ինչընդ որ դու հաճիս, այնչափ՝ որ-
ջափ կամիս, եւ ի ժամանակի , յորում եւ
կամիցիս : »

Աղօքել առ Աստուած , և զմտաւ ածել
զկատարելութիւն նորա , եւ զպակասու-
թիւն մեր . հնազանդել կամաց նորա ,
ապաւինիլ ի նախախնամութիւն նորա ,
միանալ ընդ նմա կարողին սիրով , եւ
յառաջաղբել կեալ որպէս անկ է արարա-
ծոյ , զոր ի պատկեր իւր հաստեաց :

Աղօքք հաստատեն զիաւատս , զյարգու-
թիւն , զառաքինութիւն , եւ դնեն զմարդ
յանդիման Աստուծոյ :

Աղօքք սրբեն զմարդ եւ զօրացուցանեն :

Սովորութիւն աղօքից՝ և մտերիմ եւ
յաձախ տուրեւ առ ընդ Աստուծոյ .

Աղօքք ազնուացուցանեն զզգածմունս
մեր , եւ բեղմնաւոր զսիրտ մեր առնեն :

Անկարօտ իսկ է Աստուած աղօքից մե-
րոց , այլ մեք արարածք նորին կարօտ եմք
աղօքելոյ առ նա եւ պաշտելոյ զնա :

ԳԼՈՒԽ Ե.

ՅԱՂԱԳԾ ՊԱՐՏՈՒՅ ՄԱՐԴՈՑ
ԱՌ ԸՆԿԵՐՆ.

Նրերորդն պատուիքան ելանէ յառաջնոյ
անտի, եւ նման է նմին.

« Սիրեսցես զընկեր քո իբրև զանձն
քո : »

Որ ոչ սիրէ զընկեր իւր իբրև զանձն
իւր, ոչ սիրէ նա զԱստուած :

Սկը ընկերին ոչ ապարէն նուիրումն եւ
զոհ է մարդոյ, կամաւոր զոհ, լի անպա-
տում խնդրութեամբ. քանզի կեայ սիրովն
ի նմա զոր սիրէն, եւ այս փոխադրութիւն
կենաց, որ հասարակաց առնէ զամենայն
նեղութիւնս եւ զամենայն բարիս, ընդար-
ձակէ զգայութիւնս մեր, եւ առնէ զամե-

նայն մարդիկ իբրեւ զմի մարդ, աստուածացուցեալ իմն զնոսա միաւորութեամբն իւրով :

Եւ մրայէս զի այս միաւորութիւն լրացի, Աստուած ինքնին օգնէ մարդոյ եւ տայ նմա յիւրմէն այնչափ ինչ առաստութեամբ, այսինքն, զկարողութիւն, զլուսաւորութիւն, եւ զսէր. քանզի առանց Աստուծոյ չկարէ մարդն եւ ոչ ինչ :

Որ միայն հրաժարեալ իցէ ի չարէն, եւ ոչ արարեալ ընկերի խրում չար ինչ, եւ ոչ բարի, հատուցեալ իցէ նմա զգպարտս իւր, եւ կատարեանլ իցէ առաջի Աստուծոյ :

Հայրն երկնաւոր չիցէ պատուիրեալ մեզ բարձրագոյն եւ բեղմնաւորագոյն առաքինութիւնս :

Տեսանի մարդ ոք ողորմէլի անկեալ յանկեան ճանապարհի իպակասութենէպիտոյից, կամ յարկածէ իմեքէ ի վերայ հասելոյ:

Այր քմն հայեցեալ ի նա՝ ցամի եւ անցանէ, ասելով. « Ե՞ս ինչ պատճառ. իցեմ լինելոյ դորս յայսմ վիճակի, եւ ո յանձնեալ իցէ ինձ զնա. ամենայն ոք զանձն իւր հոգացի : »

Այլ ոմն նոյնակս հայի ի նա եւ կարեկից եղեալ նմա մատցի առ նա եւ առնու զնա ի զիրկս իւր, ածէ ի տուն իւր, դնէ յանկողնի իւրում, հսկէ ի վերայ նորս եւ խնամէ զնա իբրեւ զեղբայր՝ որ հոգայ զեղբօրն իւրմէ, եւ բարեկամ զբարեկամէ :

Արդ՝ յերկուց արանցս յայսցանէ նրն ելից ճշմարտապիս զպարտս իւր :

Զարիք զտցին միշտ ի վերայ երկրի, այլ զջարիս զայսոսիկ պարտ և միշտ քերեացուցանել :

Եւ զինչ լինիցի առանց այսր մարդկայինս ընկերութիւն. զինչ լինիցի աշխարհ :

Զինջ լիցին նորա, որոց հիւանդարիւն, սովորութիւն, միայնութիւն, հասակ, միամստարիւն, և տգիտութիւն տիրեալ իցեն բուրովին. մատնին նորա իբրեւ որս դիւրին ի ծուղակս չարին :

Որ տայ ումեք ի դեպ ժամու խորհուրդ ինչ բարի, ազդարարութիւն իմաստուն, և ուսումն ինչ օգտակար. տայ առելի ինչ քան թէ տայր նմա ոսկի բազում :

Ապա պարտ է օգնել այլոց ի պահպանել և ի կատարելազործել զկեանս նոցա, զազատութիւն և զստացուածս նոցա :

Այս երկու պատուիրանք բովանդակեն համառօտիս գպարտս արդարութեան, և զսիրոյ, զընկերսիրութեան :

Մանրամասն զփուելիք զիրացս տնբաւք էն. քանզի բովանդակեն զամենայն մտածութիւնս, զամենայն զզացմունս և զամենայն զործս մարգոյ, և ի մի միայն պատուիրան ամփոփի համառօտիս աս-

տուածային պատուիքանն սիրոյ ողջոյն .

« Սիրեսջիք զմիմեանս . » Եւ արասջիք այլում , զոր կամիք թէ արասցի ձեզ . բանցի Եւ դուք ջկամիք այլ ինչ , եթէ ոչ գարդարն Եւ զբարին :

Սիրեսջիք , ասէ , Գերագոյն Տերն , Եւ լնուցուք անրերի զօրենս :

Ոչ է պարտ շփոքել երբիք զկրօնն , որ ըստ ինքեան մի է Եւ անփոփոխ , ընդ զանագան արտաքին ձեւոց զոր զգենու :

Զեւք անկատաք Եւ անհաստատք հնանան Եւ անցանեն , զործք մարդոյ մեռանին իբրեւ զնա . ժամանակն մաշէ զպատրուակն աստուածային սկզբանց , այլ ոչ մաշէ բնաւ զսկզբանսն աստուածայինս :

Յորժամ մարմին մարդոյն լուծանի Եւ դառնայ ի հոդ , ձեւանայ անտի նորոգ իմն կատարելագոյն մարմին , որոյ բռդքն յառաջնում մարմնի անդ էր :

Մենալ եմք մեք ի քրիստոնեական
հաւատու, գոհացարուք յոյժ զԱստուծոյ։
Կամ չէ ճշմարիտ կրօն այն որ միաւորէ
զմարդիկ ընդ միմեանս եւ ընդ յաւիտե-
նական Արարջին, կամ՝ Քրիստոնեու-
թիւնն, կրօն սիրոյ, եղբայրակցութեան,
եւ հաւասարութեան. (յորմէ ծագին Պարտը
եւ Իրաւունք՛) է ճշմարիտ կրօն։

Պարտ է համեմատել զազգ քրիստոնեից
ընդ այլս յազգաց, եւ տեսանել մրջափ ինչ
պարտի երկնաքերս այս կրօնից ազգ մար-
դկան. սովաւ ազատեցաւ ի գերութենէ եւ
ի ծառայութենէ. սովաւ կատարելագոր-
ծեցաւ բարոյական զգացումն նորին, եւ
ազդեցութիւն այնք կատարելութեան ի վե-
րայ բարուց եւ օրինաց եւս քան զեւս
զօրացաւ. սովաւ հաստատեցան մարդա-
սիրութիւն եւ արդարութիւն որ յառաջն
անձանօքք իմն էին, սովաւ տիրապետեաց
մորդ ի վերայ բնութեան, եւ քաղեաց

զպտուղս զիտուրեան եւ արուեստից ,
սավաս ամեաց բարեկեցուրիւն հասարա-
կաց եւ մասնաւորաց , միով բանի . ' սո-
վաս յօրինեցան բովանդակ բարիք որք
բարձրացուցանենն զբաղաքականուրիւն
մեր գեր ի վերոյ քան զնին եւ զնոր քա-
դաքականուրիւնն ժողովրդոց , որոց չեղեւ
եւ չէ տակաւին ծագեալ լոյսն քրիստո-
նեուրեան :

Ընդ այսոսիկ անքիւ բարիս խառնեալ
են անշուշտ եւ չարիք բազում . այլ բա-
րիքն զան ի քրիստոնեուրենէ , եւ անտի
նոսին ուղղակի . իսկ չարիքն զան յայն-
ցանէ որք թիւրեալ են զվարդապետու-
րիւնն Քրիստոսի , կամ լուծեալ են զուրբ
պատուիրանս նորա , եւս եւ յանհրաժեշտ
անկատարուրենէ արտաքին ճեւոց որ
գործք են մարդկան , եւ կարօտուրեան
ժամանակաց :

Ինձ թուի ' թէ արտաքնայարդար ճեւոցն

քրիստոնեութեան անկարգութիւնը մերձ
են ի վախճան , եւ քրիստոնեութիւնն քա-
ղեալ յաճախ ընդ նիւթական ծածկութիւ ,
իբրեւ ընդ պատահօք , երեւեսցի ի պայ-
ծառութեան կենաց իւրոց եւ ի մշտնջե-
նաւոր առուգութեան :

Բաժանեսցի անտի մահկանացու գործն
խառնեալ ընդ այն , այսինքն , ընդ առաջին
եւ ընդ վերջին օրենս մարդկութեան .
քանզի բաց յայնմանէ ջիր ինչ զոր կա-
րիցէ Աստուած տալ իբրեւ սահման մար-
դոյ , զի եւ ոչ այլ ճանապարհ զոյ գնալոյ
առ . Աստուած , եւ ոչ այլ ինչ յեղանակ
միանալոյ ընդ նմա , բաց ի սիրոյ . քանզի
մեծ պատուիրանն այն սիրոյ ոչ ոպա-
ռեսցի բնաւ , ոչ ի վերայ երկրի , ուր
յամենայն անհատից , յընտանեաց , եւ
ի ժողովրդոց , պարտի կազմիլ մի միայն
միութիւն մարդկային ազգի , եւ ոչ յեր-
կինս , ուր պարտի սիրով լրանալ միտոն-

րարիւնն եւս քան զեւս կտուարեալ տրա-
րածոց եւ Արարջին :

Յայնժամ կտուարեսցի եւ այն գոր ասէր
«Քրիստոս, քե

« Եկանք առ իս ամենայն վաստա-
կեալը եւ բեռնաւորը եւ ես հանգուցից
զձեզ : »

Այժմ ընթացուք մեր իբրեւ ընդ աղօստ
ինչ լոյս արշալուսոյ առ ճառագայթար-
ձակ ծագումն լուսաւորին, որոյ լուսովն
գեղեալ աշխարհի, եւ վերածնեալ յուսով,
հաւատով, եւ սիրով՝ ողջունեացէ զնա
երգով օրինուրեան :

Ո՞գ է պարտ մռանալ, զի զիք ինչ
ընկերուրին եւ ոչ կենդանուրին առանց
պարտուց, եւ կրօնն իսկ ի պատուիրանս
իւր՝ է պարտք, եւ ի վարդառպետուրինս
նորին են միանգամայն ձշմարտուրինք,
որ կառուցանեն զանշարժ հիմն յական-
նական պարտուց :

Որ ցուցանկ զանձն իւր լինել անկրօն ,
յայտ առնե զի արտաքոյ է պարտուց ,
արտաքոյ զգացմանց , հաւատոյ , եւ բնա-
կան ազդման հասարակաց . ուրանայ
զիմացականութիւն եւ զմարդկային խիղճ ,
զբնութիւն իւր , եւ զօրենս բնութեան . ու-
րանայ զընկերութիւնն , եւ զանձն իւր
եւս . քանզի առանց ընկերութեան զիարդ
ունիցի զգոյութիւն , եւ զինչ արդեօք լի-
նիցի :

Երէ այր իւրաքանչիւր չպարտի ինչ
այլոց ի մարդկանէ , ապա եւ այլը եւս
չպարտին նմա ինչ :

Անդուլ պատերազմ լիցի ընդ նոսա ,
նոյն եւ ընդ ամենայն եակս :

Գուցէ արդեօք քշուառութիւն ինչ հաւա-
սար այսր քշուառութեան :

Առաջին արդիւնք պարտուց , յորժամ
ճշդիւ լցեալ իցեն , և իրական վայելցու-
թիւն քարւոյ . որ ի վեր և քան զամենալն

բարիս, եւ ներքին հանդարտութիւն, խաղաղութիւն, եւ քաղցր բաւականութիւն, եւ այն պարզ ուրախութիւն որ միսիրարէ զանձն ի վիշտս կենաց, եւ ի յափշտակութեան մտաց, եւ ճգի ստեղի լաւագոյն աշխարհն :

Առաքինութիւնն է նախ իւր վարձ սեպ- հական, եւ մոլութիւնն ծնանի զպատիժ, որ գիևտ զայ նմին անհրաժեշտ հարկաւ :

Քանի նոզոց եւ տատամսութեանց եւ ամենայն ազգ ջարեաց ջիցէ այն աղբիւր :

Տեսեալ իցէ որ երբէք զչարն երջանիկ :

Ճոխութիւն եւ իշխանութիւն կարեն լինել բաժին նորա, բայց ոչքէ յիշխանութեանն եւ ոչ յառատութեան ընջից եւ ստացուածոց իցէ երջանկութիւն. եւ եք գիտէր որ քէ զորավիսի վերս խոլխայրեալս ծածկիցեն հասարակօրէն ոսկեմիւս եւ մետաքսեղէն հանդերձք եւ ծիրանի՝ զար- հութիւնալ արդեօք եւ հրաժարէր :

Տեսանես գերդաստան, որոյ ամենայն
անդամքն նաևառարիմ են ի կառարումն
պարտուց խրեանց, զպակասելով երբեք
իրս ինչ. պտուղ նասարակաց աշխա-
տութեան նոցա նուիրեալ է պիտոյից հա-
սարակաց, չէ երբեք վատնեալ այն յամօ-
քալից հեշտութիւնս. հայր նոցա օրինակ
քարի է ամենեցուն, եւ մայր նոցա պր-
տագեալ միջու ի հոգս առանձին իրաց, եւ
նուիրեալ զանձն առն իրում եւ զաւա-
կացն, առիր է գորովոյ եւ ամճնանուեր
սիրոյ. թէպէսէ ազգատոհմն այն իցէ
յադրատութեան, բայց սակայն նախադաս-
առն է նա զիջմակ իւր այլոյ ազգատոհմի
որ նպաստառքեալ իցէ յոյժ ի բազդեն,
բայց մատնեալ յանկարգութիւնն, եւ ներքին
գժուութիւնք նորին եւ նախանձ եւ ատե-
լաւրիւն՝ ծնանին հանապազ զդրադութիւն
փախադարձ պարտուց :

Մեծարի առաջինն, զի. ամենեքեան

ճգին իմն առ նա ախործ հաճուքեամբ :

Արհամարհի երկրորդն, զի փախչին ի
նմանէ ամենեքեան որպէս ի գարշելի զեռ-
նոց :

Ո՞հ, թէ անգամ մի իջանէք ոք ի խորս
սրտի առն բարերարի՝ վառելոյ ի սէր
եղբարց իւրոց, տեսաներ անդ զգաղտնի
իմն ուրախութիւնս՝ այնչափ եռանդունս
եւ այնչափ սուրբ, զի առ ոչ ինչ համա-
րէր զայլ ամենայն զուարձութիւն :

Ապա նախառաջին արգասիք պարտուց
են նուազեցուցանել զբշուառութիւնս
կենաց, եւ քաղցրացուցանել զդառնու-
թիւնս նոցին, եւ խառնել յայնմ ամե-
նայնի կարգ ինչ սքանչելի եւ անծանօք
ի վայելցութեանց այնոցիկ որոց տիրեն
չար կիրք, կամ որոց անձնասիրութիւն
ամփոփէ զնոսին յինքեանս :

Յետ ազատաբար խորհելոյ եւ գործելոյ
մարդոյն, զինչ այլ ինչ պիտոյ իցէ նմա .

կամք հասարակաց եւ զանք հասարակաց.
այսինքն ճանաչումն իրաւանց այլոց,
որպէս եւ սեպհական իրաւանց անձին,
եւ կատարեալ խառնումն զանոց' ի մի
շահ, ապա թէոց' ոչ եւս լինեին իրաւունք,
այլ լիներ առանձնաշնորհութիւն ինչ,
գորմէ ամենայն ոք բաղոք հարկանէ :

Եթէ ջսիրէ ոք զընկերն իբրեւ զանձն
իւր, չիր յոյս ազատութեան նորա, քող
համաձայնեսցէնազկամսիւր կամաց այլոց
ի ծառայել միշտ :

Իսկ եթէ սիրեսցէ այր խրաքանչիւր
զընկեր իւր իբրեւ զանձն իւր' ոչ նեղեսցի
բնաւ այնպիսին յորժամ հարստահարիցի
ուստեր, տացի նմա օգնութիւն եւ նպաստ
ընդդեմ անիրաւութեան, եւ լիցի դիմա-
կալութիւն ինչ հարստահարութեան ի հա-
սարակաց ընկերսիրութենէ :

Յորժամ յանիրաւի յարձակին ի վերայ
նորա, յաղթանակէ նա կանուխ կամ

անազան, ապա պարտ է կամիլ զարդարութիւն :

Պարտ է յարգել զիրաւունս այնոցիկ եւս, որք առ ոսն կոխիցեն զիրաւունս մեր : Զի յապահովութիւն, ազատութիւն, եւ սեպհական ստացուածք՝ պատկառելի են ամենեցուն. քանզի պարտիք հաւասարապես առ ամենեսեան տարածին :

Եթէ միանգամ դժբեսցեն մարդիկ պարտուց, յն դադարեսցեն դժբանք :

Ոչ երբէք անկարգութեամբ լինի դարման տանել անկարգութեան :

Պարտիմք ի միասին հրատարակել ըգպարտս եւ զիրաւունս, ջբաժանել զնոսին ի միտս մեր երբէք, որպէս զի լիցին միշտ միասորեալք ի խղճի մերում :

Որ սիրէ զանձն իւր, զանձնէ իւրմէ միայն խորհի, ընդ մամ ընկերանայցէ :

Եւ զիարդ մարք իցի հասու լինել քէ որ բաժանի՝ ոչ կարէ երբէք միասորիլ :

Աստ աշխատութիւն, սակ ի լնույ :

Անդ հանգիստ, ճշմարիտուրախութիւն,
ստոյգ վարձ պարտուց անքերի կատա-
րելոց :



ԳԼՈՒԽ Զ.

ՅԱՂԱԳՍ ՊԱՐՏՈՒՔՅ ՄԱՐԴՈՑ
ԱՌ ԸՆՏԱՆԻՍ ԻՒԲ.

« Եսկ երէ ոք իւրոց, եւ մանաւանդ եւ ընտանեաց խնամ ոչ տանիցի, ի հաւատոցն ուրացեալ է, եւ չար եւս քան զանհաւատսն է. »
(Ա. Տիմ. գլ. Ե, Զ) :

Բաց յընդհանուր պարտուց մարդոյ ոք առ ինքն եւ առ ընկերս իւր, են եւ այլ մասնաւոր պարտը նորա առ ընտանիս եւ առ հայրենիս իւր :

Խօսեցուք նախ գպարտուց նորս առ ընտանիս անդ, ապա սառանձինն գոր առ հայրենիս :

Սէր ընտանեաց այնքափի խորին եւ այնքափի ընդհանուր է, զի սակաւ ինչ մեայ բարթյակամին սառնել, ուսուցանել մարդ-

կան գպարտս ոքք զօդեն զնոսա ընդ մեր-
ձաւորս իւրեանց :

Այլ եւ ջէ նմա հարկառոր ունել զառաջս
բուռն կրից, կամ կոյր գորովոյ ծնողաց.
քանզի նորին խսկ' ոքք անձնատուր լինին
այնմ, ճանաչեն զսխալանս իւրեանց :

Էակ ինչ անկարող ժննդեան, անկա-
տար ինչ էակ է. ապա կինն կատա-
րումն է մարդոյն :

Այր եւ կին յերկուս մարմինս ի մի միու-
թիւն բովանդակին. եւ զաւակքն ոքք ծնա-
նին ի նոցանէ, հանապազորդութիւնինչ են
գոյութեան նոցին, վերակենցաղին նորա
ի նոսին, եւ յաջորդական սերնդովք վե-
րակենցաղին յանբաւս :

Վասն այսորիկ ամուսնութիւնն ոչ
օրինադրութիւն ինչ է իրաւարարի, այլ
բնական եւ բարոյական միութիւն է առն
ընդ կնոջ, եւ ամենայն հարուածք կըշ-
ռեալք ամուսնութեան, միութեան նորին

Եւ սրբութեանն՝ են դժրանք բնական օրինաց, անմիտ ապստամբութիւն ընդդեմ արարջին, աղբիւր անրիւ անկարգութեանց եւ ջարեաց :

Իրաւունք առն եւ կնոջ հաւասարը են. խսկ յարմարութիւնք եւ պաշտօնք նոցա զանազանք :

Կինն չէ աղախին առն, եւ ոչ բնաւ գերի նորա, այլ ընկեր եւ օգնական նմա, ոսկր յոսկերաց եւ մարմին ի մարմնոյ նորա :

Քանզի ոչ ի զիխոյ առն առաւ կինն, զի մի զլուխ համարիցի, եւ ոչ յոտիցն, զի մի առ ոտն կոխիցի, այլ ի կողիցն, զի հաւասար եղիցի :

Ըստ ջափու առաւելութեան, որով բարոյական զգացումն ժողովրդեան միոյ կատարելազործի, պատիւ եւ ազատութիւն կնոջ առաւելուն. ոչ ազատութիւն ի պարտուց եւ ի կարգեն, այլ յամենայն ծառայական կախմանէ :

Այրն պարտի կնոջ իւրում զմեծաբանս,
Եւ զսէր, Եւ զպաշտպանութիւն :

Կինն պարտի առն իւրում հպատակու-
թիւն, սէր Եւ մեծաբանս :

Տուեալ առն զօրութիւն, յանձնեալ է
նմա Աստուած Եւ զծանրագոյնս յաշխա-
տութեանց :

Տուեալ կնոջ գորով Եւ քաղցրութիւն,
բաշխեալ է նմա զայն ամենայն, որով
թերեւացուցանէ զծանրութիւնս առն, Եւ
առնէ զաշխատութիւն նորա անսպառ
աղբիւր անխառն ուրախութեանց :

Բայց վախճան ամուսնութեան ոչ է
միայն տալ ամուսնաց գդիւրագոյն Եւ
զքաղցրագոյն կեանս, այլ զիխաւոր նպա-
տակ նոցա է մշտնջենաւորել ծննդեամբ
զմարդկային ազգատոհմն մեծ :

Ո՞ կարէ բացատրել զանպատմելի խըն-
դութիւն հարց Եւ մարց, որով խայտանն,
յորժամ ոզգագութեալ ի վերայ սրափց

զառաջին պտուղ սիրոյ իւրեանց, զգան
յանձինս իբրեւ քէ վերածնեալ իցեն նո-
վաւ :

Ի վերայ գան յայնժամ նորանոր պարտք,
յաւելեալը ինախսկինսահմանեալ պարտոն՝
ի միաւորել զայր եւ զկին :

Ապա քէ ոչ՝ զինչ լինէին ապիկար
արարածքն որք առին զգոյութիւն ի նո-
ցանէ :

Մայրն պարտի զաւակաց զկարն իւր,
եւ գանդուլ խնամս, յորմեկախսի պահ-
պանութիւն նոցին յամսն յառաջինս :

Հայրն պարտի նոցա զիաց եւ զիան-
դերձ, միանգամայն եւ զգորով իւր, եւ
գպաշտպանութիւն, պարտի հոգալ զամե-
նայն պէտս նոցա, մինչեւ ցայնվայր,
յորում կարողս լինիցին հոգալ զայն ինք-
նին :

Բայց մրագէս հոգայցէ զայն, երէ տուեալ
իցէ զանձն ի դատարկութիւն, կամ ան-

կեալ ընդ բոնութեամբ ցանկութեանց իւրոց, վատնից զվարձ օրական աշխատութեան իւրոյ առ. ի հաճել զցանկութիւնսն :

Զինչ իցէ այնպիսին, եթէ ոչ սպանող իւրոցն, եւ զինչ զոր ըմպէ նա բաժակաւ դոդոջուն ծեռօք, եթէ ոչ արտասուք, արիւն, եւ կեանք կնոջ իւրոյ եւ զաւկաց :

Անասունք մոռանան զինքեանս, առ. ի հոգալ զձազս իւրեանց. կամի մարդ իշանել յանբանութիւն առաւել քան զանասունս վայրի :

Բայց թէպէտեւ զաւակք ընկալցին ի ծնողաց զսնունդ եւ զմարմին, այլ մի կարծիցեն ծնողը թէ լցեալ իցեն այնու զպարտս իւրեանց առ. նոսա :

Զի պարտ է ծնողաց առնել զնոսա մարդիկս. եւ զինչ է մարդ. բարոյական եւ իմացական ինչ եակ :

Ապա պարտ է զի ուսանիցին զաւակք
ի ծնողաց որոշել զբարին եւ զջար, սիրել
զբարին եւ լնուլ զայն, եւ խորշիլ ի չա-
րեն եւ ատել զայն :

Պարտ է ծնողաց յանդիմանել զսխա-
լանս զաւակացն, բայց առանց բարկու-
թեան, ոչ վայրագ բռնութեամբ, այլ գո-
րովական հաստատութեամբ եւ հանդար-
տութեամբ :

Պարտ է նոցա հրահանգել զզաւակս
իւրեանց ի մանուկ հասակի, եւ կառա-
րելագործել ի նոսա զբնական բերմունսն,
յորոց վերայ հիմնեալ է ընկերական գոյու-
թիւնն, զգացումն արդարութեան եւ կարգի,
կարեկցութեան եւ ընկերսիրութեան :

Ուսումն տուեալ զաւակաց ի վերայ
ծնգաց մօրն, եւ դասն հայրական խառ-
նեալ բարեպաշտ եւ տոհմային քաղցր
յիշատակօք, ոչ եղծանին երբեք ի մտաց
նոցա բոլորովին :

Եւ մի կարծիցեն ծնողը, թէ բանքն
բաւական իցեն. զի բանք առանց օրի-
նակի ոչինչ են :

Որպիսի ինչ եւ իցեն խրատք եւ յորդո-
րանք ծնաղաց, ամուլ մնան, եթէ գործք
նոցա ոչ համեմատիցին նոցուն :

Զաւակը նոցա այնպիսիք լիցին, որ-
պիսի ծնողըն են, մոլիք, կամ առաքինիք :

Զիմրդ լինիցին զաւակըն առաքինիք,
կարեկիցք, մարդասէրք, եթէ ծնողը բա-
վուր իցեն յառաքինութեանց, եւ անզուրք
առ. ընկերու :

Զիմրդ սանձիցեն զաւակը զբանձր
ախորժակս իւրեանց, եթէ տեսանիցեն
զծնողսն յանժումկալութիւն հասեալք :

Զիմրդ պահիցեն զաւակը զբնական
պնմէդութիւն իւրեանց, եթէ ծնողը ոչ
երկնջին բնաւ մեղանջել առաջի նոցա
պատկառանց անպատեհ գործովք եւ
անպարկեշտ բանիք :

Ծնողքն են գաղափարը՝ յորոց վերայ
կերպարանի դիւրաքեք բնութիւն գաւա-
կաց. ի ծնողաց կախի լինել գաւակացն
մարդ եւ կամ անասուն :

Բարք մարդկան եւ սկզբունք նոցա չեն
գոզցես միշտ միաբանք . զի թէպէտեւ ցու-
ցանեն մարդիկ զմեծարանս յոյժ առ. ող-
ջախոնութիւն ամուսնական կապակցու-
թեան, զորդիական զսէր եւ զհայրական
խնամս, բայց ջառնեն ինչ առ. ի ճեռս,
բերելոյ զայս ամենայն բարիս զորս ճա-
նազեն, սիրեն եւ կամին :

Զբունուն միշտ ընդ անառակս, քէ-
պէտեւ; չընդունին զնոսա ի տունս իւ-
րեանց, բայց ընդունին այլ ամենայն ու-
րեք :

Խօսին զբարի բարի արզասեաց դաս-
տիաբակութեան, այլ՝ բաց ի վատուաւոր
բացառութեանց, զդաստիաբակութիւնն
ոզ այլ ինչ համարին, երև ոզ հնարս

հասանելոյ ի պայմտն ինչ քաղաքական
կենաց :

Թուի թէ բնուրիւնն յանձնեալ իցէ նոցա
առնել զորդիսն ճարտարապետս, կամ
բժիշկս. մոռանան, թէ յանձնեալ է նա
մարդիկս առնել զնոսին :

Յորժամ յապահովի առնիցեն նորա
զինչս զաւակաց իւրեանց, մեռանին ի
հանգստեան. կարծեն իմն երէ այնուհետեւ
հատուցին զպարտս իւրեանց առ ընկե-
րուրիւնն, եւ առ Աստուած :

Է երբէք զի ուսուցանեն նորա զաւա-
կաց իւրեանց ինչ ինչ առածս հասարա-
կաց ի վերայ առաքինուրեան եւ ուղղու-
թեան մտաց, այլ բազում անգամ յան-
դիմանի ստուրիւն նոցին օրինակօք իւ-
րեանց :

Երանի թէ ջղնիցեն ծնողը զզաւակս
իւրեանց ի վտանգի սրիկայս, ոմանս առ-
նելոյ զնոսին, իմաստակս, եւ կեղծաւորս :

Երեւանիցի մանուկ ոք պինդ սրտիւ,
ի եռանդեամբ, եւ հաշուարար յառաջ
քան զիասակ իւր, արհամարհող այն
ամենայն գիտութեան՝ ոք չփոխարկի
իսկոյն ի դահնեկանս, ասասզիր քէ հայր
նորա կամ յոյժ քշուառ. ոք է, եւ կամ յոյժ
յանցաւոր :

Են որք ասեն. « Եղի ես զորդին իմ
ի վիճակի, որով կատարեսցէ զընթացս
իւր յաշխարհի » : Որ մանաւանդ պարտ
էր ասել. « Պատրաստեցի ես զորդին իմ
առնել զպարտս իւր յաշխարհի : »

Երեւանկեղծ էին մարդիկ ի գանգատս
իւրեանց, ընդ նուաստութիւն մտաց, եւ
ընդ կնիք բնաւորութեան իւրեանց, հա-
մարեին արդեօք զդաստիարակութիւն որ-
դոց իւրեանց իբրեւ գործ ինչ եւ ժամա-
նակ ի կորուստ գնացեալ, փոխանակ զի
ոչ անցուցին զայն յուսումն արուեստի
իրիք :

Մանիցեն ծնողը եւ զայս, թէ ամեներին
մեր ի տգիտութեան ծնանիմք, եւ արգա-
սիք տգիտութեան են բշուառութիւն եւ
ցածութիւն :

Զինջ իցէ յաշխարհի աստ այր որ ոչ-
ինչ զիտէ, եւ զինջ կարէ լինել :

Առ. ինջ իցէ յարմար այնպիսին :

Բազուկս էւեր ունի. սոսկ նիւթական
ինչ գործի և անպտուղ վասն անձինն .
քանզի բնական կարողութիւնն չունի ինչ
արժէս, եթէ ոչ տացի այն ի փոխ. իմա-
ցականութեանն որ վարէ զայն :

Ապա այր տգետ զրերէ սոսկ մերենայ
ինչ և ի ճեռա նոցա, որք ի գործ ածեն
զնա վասն շահու իւրեանց :

Արդ՝ կամին ծնողք զի այապիսի լինիցի
վիճակ զաւակաց իւրեանց : Կամին զի
անկեալ միշտ ի մարդկային պատուոյ՝
կեցցեն եւ ամեսցին ի կոյր ինչ աշխա-
տութիւն եւ զրերէ անպտուղ, նմանեալ

Եզին որ փորէ զակօսն ի շահ տեառն որ
շարժէ եւ առաջնորդէ զնա :

Ապա պարտին ծնողք զաւակաց իւ-
րեանց զդաստիարակութիւն , որպէս պար-
տին նոցա գիաց , զսնունդ մարմնոյ , նոյն-
պէս եւ զսնունդ հոգոյ :

Թէպէտեւ ի տիսրալից վիճակի այժմեան
ընկերութեան , պարտիքս այս բազում
անգամ դժուարինք են ի լնուլ :

Քանզի նիւրական կարօտութիւնք այն-
չափ պաշարեն զմարդիկ , մինչեւ հազիւ-
կարեն նոքա ունել այլ ինչ մտածութիւն .
եւ բազումք կամին վասն շահու իւրեանց ,
զի մնասցեն նոքա զրկեալք ի լուսաւո-
րութենէ , զի մի օգնութեամք նորին կա-
րողասցին ազատել զանձինս յիշխանու-
թենէ նոցին :

Թէպէտ են ոմանք , որոց դիւրին է յոյժ
լնուլ զայս կարեւոր պարտս , այլ ջափա-
զանց՝ մանաւանդ քէ վնասակար՝ զուք

նոցա առ զմակս իւրեանց խափան լինի այսմ բազում անգամ. քանզի ջկարեն եւ ջկամին նոքա լսել երբէք զտրտունց ինչ զաւակաց իւրեանց որք տրտնջեն զդաստիարակաց... թեպէտեւ գիուեն քաջ՝ թէ առանց դաստիարակութեան թշուառ լինին զաւակըն ապա, եւ անհնարին վիշտք ինքեանց :

Սանձել զբնական հակամիտութիւնս մանկան, ահա առաջինն ի հոգս իմաստուն դաստիարակութեան :

Ահա այսպիսի են պարտիք զորս դնել Աստուած ի վերայ ծնողաց առ զաւակս իւրեանց :

Ուսցին եւ զաւակըն, թէ զինց են պարտիք իւրեանց առ ծնողս. քանզի ոչ օրհնեսցին նոքա, եթէ ոչ իցեն հաւատարիմք ի լրումն նոցին :

Այլ ի վճարել զայն՝ քսենի դժուարութիւնք լնադ առաջ ելանիցեն :

Զանացարնեք յաղթել այնց, բռնաւոր
ոք էք դուք . թնյլ տուք այնց՝ պակասեալ
էք դուք ի պարտս ճեք . եւ արժանի, զի
յաւուք միում գաւակք ճեք ինքնին իսկ,
կորուսեալք պակասութեամբ ճերով, յա-
րուցեալ ամբաստան լիցին զձենջ :

Մանկունք՝ բնականաբար անձնասեք .
պահանջող, ապերախտ, բարկացօղ,
ստախոս եւ որկորամոլ են :

Տկարութիւն ծնողաց առնե զայս տրա-
մադրութիւնս այնպիսի ինչ սովորութիւնս
ոք ի բնաւորութիւնս դառնան :

Քանզի պարտ է եւ գաւակաց սիրել զնայր
իւրեանց, ոք ետ նոցա զկեանս, եւ սիրել
զմայր, ոք սնոյց զնոսա ի զիրկս իւր,
եւ դիեցոյց զնոսա ստեամբք իւրովք :

Ո՞ր այն եակ իցէ առաւել անիծեալ քան
զայն՝ ոք խզէ զյօղ սիրոյ եւ մեծարանաց
եղեալ ի Տեառնէ ի մէջ նորա եւ այնոցիկ
յորոց ունի զկեանսն :

Զաւակք բազում եւ մեծամեծ հոգս տան
ծնողաց իւրեանց :

Ծնողը ունին միշտ առաջի աջաց զբի-
րապիսի պիտոյս զաւակաց իւրեանց, եւ
պարտին անդադար աշխատիլ առ ի
բաւական լինել այնմ :

Զօրն ողջոյն աշխատին ծնողը վասն
զաւակաց, եւ զգիշերն եւս, մինչզեռ.
զաւակք հանգըին յանկողնի, բազում ան-
գամ սկեն ծնողը առ ի ջտալ պատաս-
խանի զաւակաց ի վաղին, յորժամ խըն-
դրիցեն ի նոցանէ հաց, թէ « Համբերեցէք
զի ոք գոյ : »

Եթէ կարեն զաւակք այժմեն կցորդ լի-
նել աշխատուրեան ծնողաց, բսդ ջա-
նացին գոնէ դիւրել նոցա զիոզսն, որով
եւ հաճոյացին նոցա, եւ օգնեսցեն նոցա
յամել հասակի իւրեանց որդիական գո-
րովանօք :

Զի մի պակասիցին զաւակք ի փորձն

Եւ իքանն, հարկ է զի առաջնորդիցին նորա քանիւ. Եւ փորձիւ ծնողացն, Եւ այնպէս ըստ բնական կարգի Եւ ըստ կամացն Աստուծոյ, պարտին զաւակք հնագանդս գոյ ծնողաց, Եւ քաղցրութեամբ ունկն դնել խրատուց նոցա :

Զէ պարտ զի խռովեսցէ ինչ երբէք զիսա. դադուրիւնն որ ի մէջ եղբարց Եւ քերց, Եւ նուազեցուսցէ զսէրն, զոր պարտին ունել առ. միմեանս, Ելեալ գոլով նոցա ի նոյն արգանդէ, Եւ սնեալ նովին կարամբ :

Իցէ ինչ կապ առաւել զօրաւոր Եւ առաւել սրբազան քան զայն :

Այնպէս պարտ է նոցա առնել, զի ամբ եւս քան զեւս պնդեսցէն զայն:

Ճանապարհ մեր ի վերայ երկրի դժուարին է Եւ խիստ առ. ընթանալոյ ընդ այն վստահութեամբ, Եւ ջսայրաքել յիւրաքանչիւր քայլափոխս, յենցուք ի վերայ միմեանց :

Գայ ժամանակ , յորում կեսնք խոնար-
հին , յորում մարմին տկարանայ , եւ զօ-
րութիւնք զիջանին , յայնժամ պարտին
զաւակք խնամ տանել ծնողաց իւրեանց
ծերացելոց , խնամ զոր ընկալան ինքեանք
ի նոցանէ յառաջին ամս հասակի իւ-
րեանց :

Որ անտես առնէ զծնողս ի կարօտու-
թեան նոցա , եւ հայի ցրտութեամբ ի տա-
ռապանս եւ ի վիշտս նոցա , արդարեւ
ասեմ , անուն նորա զրեալ է ի զիրս գե-
րազոյն դատաւորին ի կարգս հայրասպա-
նից :

Եւ պահեսցեն քաջ ի մտի զայս վերջին
բանս իմ ամենեքեան , հարք , մարք , եղ-
բարք եւ քորք , եթէ զոն ի վերայ երկրի
ճշմարիտ ուրախութիւնք , իրական եր-
ջանկութիւն ինչ . այս ուրախութիւնք
գտանին ի ծոց ընտանեաց տան միոյ
բարսոք կարգաւորելոյ , որոց պարտիքն

կատարին ճշդիւ յիւրաքանչիւր անդամոյն. քանզի երջանկուրիւն յաշխարհի աստ ոչ լինի երբէք յընդհատեալ վայելցուրեանն, զոր մարդիկ բարիս կոչեն, այլ ի սէրն իրերաց որ ամոքէ զջարիս, զանբաժանելիսն յայժմու գոյուրքենես մերմէ, եւ խառնէ զայն ընդ հեռաւոր ինչ սկզբան ապագայ խորհրդաւոր երանուրեան :



ԳԼՈՒԽ Ե.

ՅԱՂԱԳԸ ՊԱՐՏՈՒՑ ՄԱՐԴՈՑ
ԱՌ ՀԱՅՐԵՆԻՍ.

« Պաշտեա զԱստուած, սիրեա զընկերս, լԵր
պիտանի հայրենեաց : »

Վիճակն ընկերական, որ բնական ինչ
է մարդումս, հաստատէ ի մէջ ընտանեաց
առնչութիւն ինչ, յորոց ծագի եւ նորոգ
կանոն պարտուց, պարտք ասեմ առ
հայրենիս :

Հայրենիքն է մայր հասարակաց, միու-
թիւնն որով խառնին անհատք ընդ մի-
մեանս, անուն է սրբազան, որ յայտ
առնէ զկամառը խառնումն ամենայն
շահուց ի մի եւեր շահ, եւ զամենայն
կենաց՝ ի մի միայն մնացական կեանս :

Այս խառնումն՝ աղբիւր բազմառատ
եւ անսպառելի բարեաց, սկիզբն է հաճա-
պագորդ յառաջադիմութեան, եւ այսը
խառնման արդիւնք էն աճեցուցանել
յանբառս զգօրութիւն պահպանութեան,
եւ զկարողութիւն կատարելագործութեան,
գարտադրականն զօրութիւն, եւ զյաջո-
դութիւն նորին :

Միով բանիւ՝ նուիրումն է սա անձանց
ամենեցուն, զո՞ն եւ սէր, որ հեղձուցանէ
զանարգ սէր անձին, եւ լնու զկատարեալ
միութիւն անդամոց ընկերական մար-
մնոյ : Ասէ ուն յիմաստնոց .

«Պատուեր իմն ընկալեալ եմ ես ժա-
ռանգական առանդութեամբ՝ ոչ միայն
ի նօրէ իմմէ, այլ եւ ի հաւոյ իմմէ եւ
ի նախահաւու, թէ յետ պարտուցս իմոց
որ առ Աստուած, զէ պարտ լինել լինձ
առաւել սիրելի եւ առաւել սրբազան քան
զսէր եւ զյարգութիւն հայրենեցս : »

Ապա ուրեմն առաջին պարտք մարդոյ առ հայրենիս իւր են զան ի գործ արկեալ վաստակել անդուլ եռանդեամբ ի հաստատութիւն փրկաւետ եւ մեծարզոյ սկզբանց բացարձակ հաւասարութեան իրաւանց, ուստի յառաջ զան ամենայն հասարակաց եւ մասնաւորաց ազատութիւնը, եւ դարձեալ զանալ բառնալ զառանձնաշնորհութիւնս ամենայն որ զեան մեծապէս հասուցանեն հասարակաց իրաւանց :

Աղէ զինց էր ի սկզբան անդ որ պահպանէր զագատութիւն ընտանեաց, երէ ոչ հաւասարութիւն եւ արդարութիւն, աճումն բարեկեցութեան, կարգաւորութիւն հասարակաց վաստակոց, եւ անսահման կարողութիւն ի ճանաչել եւ ի գործել, որով մարդկութիւնն ունի զսերունդն :

Եւ զինց ինց պետք իցեն առ այս, երէ ոչ բարսոք օրէնք :

Եթէ կամի ոք զիտել, թէ զինչ են բարոր
օրէնք, բող զայս ինչ դիտեսցէ, զի եթէ
արարեալ իցեն նորին յումանց եռեք, յօ-
գուտ նոցա միայն լինին, իսկ եթէ յամե-
նեցունց, լիցին վասն բարեաց հասարա-
կաց :

Ապա չէ պարտ դադարել բնաւ, մինչեւ
ամեներեան գործակիցը լինիցին յօրի-
նուածոյ օրինաց, ընտրութեամբ օրենս-
դրաց :

Եւ հայրենիք, յորոյ ի ծոց անդ ժողովին
երամ երամ լինտանեաց՝ հարկ է զի սիրելի
լինիցին ժողովրդեան ի վեր քան զիւրա-
քանչիւր ոք ի նոցանէ, ապա թէ ոչ խզի
կապն որ միաւորէ զամենեսեան :

Հպատակել զմարմինն ողջոյն միում
յանդամոց նորա, և եղծանել զընկերու-
թիւնն, արկանել զայն վերստին ընդ խիս-
նութեամբ անձնասիրութեան, ոք դդրդէ
զիիմն լնկերութեան :

Ապա հայրենեաց է այն ամենայն որով
են մարդիկ, եւ ամենայն զոր ինչ ունին,
սիրտ իւրեանց, եւ բազուկք, եւ վաստակք
եւ խճը իւրեանց, եւ կեանք :

Որ տարակուսի մեռանել վասն հայրե-
նեաց, այր վատանուն է միջտ :

Հայրենասիրութիւնն է զգացումն ինչ
որ նիրնէ ի բազում անձինս, ընկղմեալս
ի խօրս ընտանեաց եւ զործոց :

Սիրելի են այն ինչ իրք, յորս լինի
վայելել հաւաստեաւ, հանդերձ յապահու-
թեամբ, եւ առանց եւս խորհելոյ՝ թէ մարք
իցեն կորնչել :

Բայց սիրելի են սիրով անզիտութեան :

Այս զգացումն է նաև բազմաց ի նո-
ցանէ, որք ուսեալ, եւ խորհեալ, եւ յա-
րեալք են միայն յանձուկ սահմանի,
յերկիր հասարակաց, ի տեղւոց յորում
աշխատին, եւ երջանկանան, եւ կիրս
կրեն :

Իսկ լուսանորեալն հայրենասիրութիւն, որ յարէ զմարդիկ ի փառս, եւ ի ներքին բարգաւաճանն երկրի իւրեանց, և զգացումն ինչ որ ունի զօրութիւն, զյարատեսութիւն եւ զաղղեցութիւնն ի վերայ անձանց ընտրելոց :

Նոքին իսկ որք ճանաչեն զմեծութիւն պարտուց առն քաղաքացւոյ, խառնեն բազում անգամ զքաղաքական կիրս ընդ հայրենասիրութեանն :

Քաղաքական կիրք յայնժամ եւեր օրինանորք են, յորժամ հայրենասիրութիւնն վառարան և նոցին, բայց բազում անգամ ի վեճս կուսակցութեան դրսն ուրեք զօգուտ աշխարհին խորհին մարդիկ :

Որ կամի խառնիլ ի գործս հասարակաց վասն ցանկութեան իւրոյ, նախ քննեսցէ զսիրտ եւ զերիկամունս իւր, երէ խընդիրիցէ զայն վասն փառաց հայրենեաց,

որոց հաղորդ լինել կամի, եւ կամ վասն յաջողութեան ընկերութեան իրիք :

Այնչափ դիւրապատրաստ են մարդիկ պատրուակել զանարգ կիրս ընդ մեծամեծ ասացուածովք, մինչեւ խաբել երբեմն եւ զանձինս անգամ :

Կարող են նորա ճանաչել զանխառն սրբութիւն դիտաւորութեան իւրեանց, երեւ անկարողս տեսանիցեն զանձինս փոխելոյ զգացումն եւ զգնացս իւրեանց ընդ բաղդին, երեւ պատրաստ իցեն ծառայել յնրում եւ իցեւ աստիճանի, առանց հետամուտ լինելոյ առաջնոյ բարձին, եւ երեւ սիրեն զայն ամենայն որ յօգուտ իցեւ հայրենեաց, նաեւ յայնժամ իսկ' յորժամ բարին այն հայրենեաց՝ լինիցի ձեռամբ իւրեանց, կամ ձեռամբ բարեկամաց իւրեանց :

Դժուարին իմն է երբեմն որոշել ի մեջ երկուց պարտուց, զոր օրինակ, յորժամ

դեպ լինիցի ումեր պիտանի լինել մարդկութեան, առանց վնասելոյ շահու հայրենեաց, կամ նուիրիլ հայրենեաց, առանց վնասելոյ բարեաց եւ յապահովութեան ընտանեաց :

Արք անձնասերք զիւտ բերեն անտի, թէ զանձնե եւեր եւ զիւրոցն պարտ է խորհել. այլք, թէ պարտ է յամենայն դեպս գոհել զընտանիս եւ զհայրենիս օգտի մարդկութեան :

Յերկուց մոլորութեանց յայսցանէ՛ առաջին մերժելի է, եւ երկրորդն՝ թէպէտեւ ունի ինչ մեծ եւ ազնիւ, այլ ոչ գերծ ի մոլորութենէ :

Զէ պարտ լուծանել զդուարութիւնս ընդհանուր սկզբամբք. գործք, եւ իսկա ոչ ճգտին առ այնչափ պարզութիւն եւ խստութիւն :

Մէք ամբողջական մասունք եմք աշխարհի որ բազմապատիկ իմն է, եւ ու-

Եփմք յանձինս մեր սկզբունս եւ զգայութիւնս, որք պատերազմին ընդ միմեանս, եւ մեր պարտիմք միաբանել զնոսին քանինդուցանել :

Ճշմարիտ դպրոց մարդկութեան հայրենասիրութիւնն է, եւ դպրոց հայրենասիրութեան՝ ոգին ընտանեաց :

Ուսանի մարդ սիրել գմարդիկ եւ գերկիր իւր զկնի որորանի մանկութեան իւրոյ :

Ամենայն բարի զգայութիւնը ելանեն յայսմ աղբերէ :

Որպէս միտք իմ ոչ կարեն ըմբռնել զաշխարհ յական թօրափել, եւ սիրու իմ յարի նախ ի սէր իւր, եւ առեալ կարողութիւնս՝ լինի ընդունակ տարածել զգութ իւր առ մարդկութիւնն :

Մարքի ասել ցայնոսիկ որք համարին՝ թէ պարտ է յամենայն դեպս գոհել զընտանիս եւ զհայրենիս մարդկութեան,

զբանս զայս , զոր Արիստոտել ասէր ցՊղատոն , որովհետեւ կարծէր իմն նա այնպէս թէ պարտ իցէ նախամեծար առնել զսէր հայրենեաց , քան զսէր ընտանեաց . « Խա-
« բիս դու ընդ բնութիւն սիրոյն , եւ ընդ
« օրէնս կատարելութեան նորա , սէրն ոչ
« այնչափ ընդարձակ ինչ է , զի անդէն
« եւ անդ զայսպիսի ինչ գրաւիցէ , ունիս
« դու սակաւիկ ինչ մեղք , եւ կամիս
« ամալ զայն ի ծով : »

Երկրորդ կարծիքն այսպիսի ինչ է : Սակայն եւ այնպէս՝ պարտ է նախադասել զմարդկութիւնն հայրենեաց . քանզի ժողովութիւնը ունին ի մեջ իւրեանց զնոյն առնչութիւնս , զոր ունին ընտանիք ի մեջ իւրեանց , եւ հպատակին նոյն պարտուց :

Ազգ մարդկան եռութեամբ մի է , եւ կատարեալ յայնժամ հաստատեսցի , եւ ջարիք որ քանդեն գերեիր յայնժամ անեթեւոյր լիցին բոլորովին , յործամ կործա-

նեալ ազգաց ազգաց զաղէտալի պատճեշս
որք բաժանենն զնոսա , կազմեսցեն մի
միայն ընկերութիւն մեծատարած :

Ամփոփն հայրենասիրութիւն անձնա-
սիրութիւն է ժողովրդոց , եւ ոչ սակաւ
աղէտալի հետեւանս ունի քան զանհա-
տականն անձնասիրութիւն . զատուցանէ
եւ բաժանէ զբնակիչս զանազան զաւա-
ռաց , եւ զրգու զնոսա վնասել միմեանց ,
փոխանակ օգնելոյ . նա ինքն է հայր զար-
հուրելելոյն այնորիկ եւ արիւնահեղին որ
կոչի պատերազմ :

Զինջ առաւել հակառակ բնութեան եւ
օրինաց նորա քան զանունդ օտարուտի :

Չիցեմք մեք ամենեքին եղբարք , եւ
մրալիս եղբայրն լինիցի օտարական եղ-
բօր :

Իւրաքանչիւր ժողովուրդ պարտի այլ
ժողովրդոց արդարութիւն եւ սէր , պարտի
մեծարել զիրաւունս նոցին , եւ ի պէտու

նոցա նպաստամատոյց լինել , թէ ի
պաշտպանել զնոսա , երէ յարձակի ոք
ի վերայ նոցա , եւ թէ ի վերստին նուաճել
ընդ տէրութեամբ , երէ կողոպտեալ իցէ
ոք զնոսա անտի : Ժողովուրդ որ բոյլ
տայ մերձաւորին իւրում հարստահարիլ
յայլ ժողովրդենէ , փորէ զփոսն յոր բա-
դեսցի սեպհական ազատութիւն իւր :



ՅԱԻԵԼՈՒԱԾ

ԲԱՐԵՍԻՐՈՒԹԻՒՆ.

Գոյ առաքինութիւնիմն առաւել քաղցր էւ պատուական քան զամենայն առաքինութիւնս , ազնուական զգայութիւն ինչ ազդողագոյն քան զպարտս , առաւել ընդհանուր քան զբարերարութիւն ; առաւել բարեբարոյ քան զլաւութիւն , եւ սա իսկ է ԲԱՐԵՍԻՐՈՒԹԻՒՆ :

Անունս այս յայտնապէս ցուցանէ՝ քէ ընդհանուր եւ մասնաւոր բարիք մարդկան՝ են կամք նորա :

Բարեսիրութիւն է սկզբնական ազդումն հոգւոյ մերոյ , սա եղեւ պաշտատական

նախակին մարդկան որք ելին յարաքըու-
թենէն : Ի գործածութիւն այսր առարի-
նութեան է՝ յոր յօղեաց բնութիւնն զառա-
ջին երջանկութիւն նոցա : Սա ոչ ստացեալ
լինի, զի ընդաբոյս է, այնպէս կից է ընդ
կազմութիւն գործարանաց մերոց, զի
ջկարօտի սակաւ ինչ ջանից : Եւ սա կա-
րեւոր կարողութիւն է գոյութեան, եւ
յարմարութեան ընկերականն մարմնոյ, և
մին յեական ստորոգութեանց զզալի դրու-
թեանց, եւ ըստ Արիստոտելի, սկիզբն է
սա բարեկամութեան :

Ապա պարտ է համարել զբարեսիրուաց
թիւն անընդդիմակ յոյժ ի բարոյական
պէտս : Բնութիւնն ազդէ զայս յամենայն
մարդիկ, թեակէտեւ ջիցեն՝ ամենեթեան
այսու հաւասար պատրաստեալք :

Այս առատամիտ տրամադրութիւն հո-
գայ բացայայտնի երբեմն յանկարծ եւ
առանց ինչ մտերիմ ծանօրութեան ան-

հատի ուրուք, բազում անգամ յայտնէ զինքն անձանց որոց շատ համարի ճգիլ ի սկը փոփոխակի, հանդիպելով ի հրապարակի, ի կառս եւ ի նաևի, այսորիկ անձինք մերձենան յայնժամ անընդիմակ ինչ հրապուրանօք :

Ապա բարեսիրութիւնն է յայն յօժարութեանց մերոց որ առաւել անջատեալ է յամենայն անձնական պատճառէ, անտի գայ՝ զի մեծամեծք ցուցանեն զայս առասորակայս իւրեանց :

Թուի եւս՝ թէ մարդն այսու զանազանի ի կենդանեաց, որ բազում անգամ շարժեալ է յանշահախնդիր զգայութեանց. բարեսիրութիւն նորա ունի առ այս օրենս գհամակրութիւն եւ զընկերութիւն միայն, որ ճգտի մերձեցուցանել զամենայն զգալի եակս :

Պարտքն պատուիրեն մարդոյ զարդարութիւն որ առաջին եւ խստագոյն է

յառաքինութիւնս, եւ որ շատ է հասարակաց եւ ոչ մասնաւորաց :

Բարեսիրութիւն է առաքինութիւն ինչ, միանգամայն եւ զուարձութիւն . բայց համեմատեալ ընդ անձուկ կարողութեանց մերոց, զավաւուք ոմամբք եւեր կարէ նա տարածիլ, շրջանակ նորա սահմանեալ է հարկաւ ըստ ջափոյկարողութեանց իւրոց :

Լաւութիւն է հանգամանք, որակութիւն ինչ առաւել, քան առաքինութիւն, տկար է նա բազում անգամ, զրերէ միշտ սակաւ ազդոյ, ի ճանաչել զնա՛ շատ է հեռացումն նորա յամենայն ջարութենէ, քեզեւել ջառնիցէ նա բարիս, այլ ստանայ տակաւին գայն անուն, բառնելով ինչ ջարիս :

Դժուարին է յոյժ զանազանել զ՛ղորմութիւնն ի Բարեսիրութենէն, եւ յաստուածային միտս Օրենսդրին քրիստոնէից այս երկու բառք հոմանունք լինէին արդեօք եւ խառնեին ի մի եւ ի նոյն իմաստ :

Ստուգաբանութիւնն իսկ Ողորմութեան
բանի զայն հաստատէ, որպէս գրու-
թիւն, մարդասիրութիւն, բարերարու-
թիւն, խնամք, կարեկցարթիւն, շնորհ,
սէր . զոր օրինակ . « Զողորմութիւն կամիմ
եւ ոչ զգո՞ն : » « Արա սէր » այսինքն շնորհ,
ողորմութիւն :

Բայց յանցանել դարուց՝ իմաստ բառից
փոխէ գրնութիւն, այլայլի կամ ջա-
փաւորի, թեպէտ արտայայտութիւն այսը
բառի ջիցէ կորուսեալ զրադցրութիւն զագ-
նուութիւն եւ . զընդհանրութիւն իւր յաջս
լուսաւորեալ մարդկան, բայց փոխար-
կեալ է ստեպի միտու' ռամկական առումն
Ողորմութեան բանի, զոր ջրաւորու-
թիւնն ընդունի ի ճոխութենեն, եւ զոր
ամբարտաւանութիւնն ստիպէ բազում
անգամ զանազանիլ խոնարհութեամբ բա-
րերարութեան :

Բազումք ի մարդկանէ ողորմածք

ոմանք համարին բաշխելով ըստ կարգի
ողորմութիւնս ինչ, քեպէտեւ այլք յաւե-
լուն յայն զբարեպաշտական պարտս,
հոգալով զորբոց, զծերոց եւ զիեւանդաց,
այլ սակաւ յոյժ են որ քուին ճանա-
զել քէ զինջ ճշմարիտ ողորմութիւնն
իցէ:

Լա. Եսս կամելով արտայայտել զմիտս
ԲԱՐԵՍԻՐՈՒԹԵԱՆ, ասեմք եթէ Բարեսիրու-
թիւն է կարեկից լինել սխալանաց մարդ-
կան. ներել տկարութեան նոցա, լուսառ-
թել զմիտս նոցա, քաղցրութեամբ վարիլ
ընդ բարոյական հիւանդութիւնս նոցա,
ի բաց դարձուցանել զնոսա ի դատարկու-
թենէ, քաջալերել զնոսա յաշխատութիւնս
իւրեանց, զնետ կրրել այնմ ամենայնի
որ կարէ կատարելագործել զազգ մարդ-
կան, եւ ամոքել զբուռն կիրսն. քաղցրա-
ցուցանել զիստութիւնս, խրատել ներո-
դութեամբ զիակառակ կարծիսն, միշիքարել

գրշուառս, օգնել տկարաց, տալ օրինակ
բարի սիրոյ եւ նուիրման վասն հայրե-
նեաց եւ մարդկութեան առ հասարակ,
միով բանի՞ ձեռնոտու լինել ամենայն
հնարիւք յերջանկութիւն մարդկան, գոր
բնութիւնն եղբարս եւ հաւասարս արար
միմեանց, ահա այսորիկ են քաղցր եւ
սրբազն պարտք Բարեսիրութեան :

Ուր բարեսիրութիւն փայլիցի, կարէ որ
վստահ լինել, թէ մեծազոյն մասն մոլու-
թեանց հեռացեալ, յաղթեալ եւ վտարեալ
իսկ է անտի :

Այր որ բարեսէրն իցէ չկարէ լինել անձ-
նասէր, տպա եւ ոչ ազահ, ոչ բարկացող,
ոչ նախանձոտ, եւ ոչ քինախնդիր. առ նմա
սէր անձին (յորմէ չկարէ մարդ անջատիլ)
դռւսաւորեալ իմն է սէր, զիտէ նա քէ այն
ամենայն երջանկութիւն որ ի վճառ այլոց
լինիցի՞ է ծպտեալ իմն քշուառութիւն :

Քանզի բարեսիրութիւն յաւետ անշա-

հախնդիր է ի կիրս մեր, եւ զի ծագի նա
ի համակրութենէ միայն, յայտ է քէ ամե-
նայն գործք որք յառաջ գան անտի՝ պար-
տին լինել մասն գովեստից մերոց : Անտի
եւս հաստատի վաեմ գեղեցկութիւն զգաց-
մանս այսորդիկ՝ որ ընդ բարձրագոյնս
առաքինութեանց հանդիսանայ :

Ամենայն մարդ որ պակասի ի բարեսփ-
րութեան, զարտուղի ընթանայ ապա
յընդաբոյս այս օրինաց, որոյ հարկ՝ ան-
շուշտ իսկ է, չէ նա արժանի մասն լինել
ընկերական մարմնոյ. քանզի ոչ միայն
պարտ է մարդոյ տարածել զառատամիտ
բարեսփրութիւն իւր առ. որդիս, առ. ազ-
գականս, եւ առ. բարեկամս իւր, այլ եւ
առ. ամենեսեան, որք իբրև զնա ի մարդ-
կայինս պատշաճի ազգ: Առանձնակին
երջանկութիւն յայնժամ միայն է օրինա-
ւոր, յորժամ միաբանի ընդ հասարակաց
երջանկութեան :

Առ. ի հաճոյ լինել մարդկան՝ պարտ է ապա բարեսիրութեան լինել եզրակացութիւն այսր գեղեցիկ հակամիտութեան, որ ածէ առաջնորդէ մեզ ցանկալ գրարին ամենայն կենդանի ենկաց մեզ նմանեց :

Նուիրումն անձին զոր բարեսիրութիւն սահմանէ՝ լինի յայնժամ մեծագին ինչ : Դործ ինչ ճշմարտապէս արդիւնական է, յորժամ ուժգին եւ միայն շարժեալ է յազդմանէ բնութեան առնչութեան : Բայց ճանաչելով զմարդն տկար ինչ արարած ի վերայ երկրի, չէ պարտ պահանջել զի ուրասցի նա բոլորավին զանձն իւր ի ծառայութիւն հաւասարից իւրոց, կարի իմն եր արդեօք ակն ունել այսմիկ ի մարդկային բնութենեն . Աստուածութիւն է միայն ընդունակ ծածկել բարերարութեամբն իւրով զեակս, յորոց չունի ինքն ակն ունել իմիք :

Բարեսիրութիւնն է սէր տարածողա-

կան, պատշաճի նմա հիւրընկալութիւն, մի ի հնագոյն առարինութեանց, յայտնի նա արտաքին նշանօք, զոր չկարէ ոք ջանազէլ :

Գեղեցկութիւն բարեսփրութեան յամեայն գծազրութիւնս դիմաց տպաւորէ գիաձոյական իմն պայծառութիւն, աչք կենդանանան, ճակատն լայնի, երեսքն գունաւորին, զրբունքն կիսաբաց լինին, մկանունք ծնօտից ամփոփին շնորհօք իմն եւ բաղցրութեամբ, տեսիլ դիմաց ծիծաղի առ. ի բացայախուլ գուրախութիւնն եւ զբերկութիւն սրտին. « Սրտի բերկուցելոյ երեսք ծաղկին և առէ Առակն (ԺԵ. 13) :

Եւ սակայն մարդն կեղծաւորի եւ ծիծաղ նորա չէ միշտ ի նմա անսխալ նշան բարեսփրութեան նորա :

Կեղծաւորութեանն զոլով մի ի ջարագոյն արուեստական հնարից բաղաքական

կենաց, և երբեմն արդիւնք ուսեալ ինչ
հաճութեան : Ընդդեմ այսր անպատշա-
նութեան՝ ծիծաղն և հասարակաբար
նշանակ գոնե երկդիմի զուարձալի զգաց-
մանց, զոր փորձեմք մեք, կամ զոր կա-
միմք ազդել : Այնպէս սովորեալ եմք մեք
ի հանդիպել այսր նշանի ի վերայ շըր-
քանց, որպէս զի ի ջար իմն գուշակութիւն
կամ յանախործ համարիմք՝ յորժամ չտե-
սանիցեմք զայդ ի դեմս անձանց որ ընդ
մեզ ունիցին կցորդութիւն :

Միով բանիւ՝ բարեսփրութիւն և զգայու-
թիւն ինչ այնպէս սեպհական մարդկային
սրտի, զի որ դադարի ունել զփորձ նորին,
պարտի համարի իբրեւ եակ ինչ նիւանդ
կամ պակասառար: Սեւամադնուրն, Երեսա-
կայական նիւանդըն, եւ այլն, են ի դեպս
յայսոսիկ : Բնական նիւանդութիւնըն զոր
կրեն նորա՝ թշուառ. արդիւնս տան ի կարի
յոլժ առանձնասփրութիւն ածեալ զնոսա,

Եւ կորգեալ ի նոցանէ զհակամիտութիւննն,
որպէս ի պարտուց վերաբերութեան :

Ըստ ջափու ծերութեան մարդոյ կորու-
սանէ նա առաւել քան զառաւել զպի-
տոյս յարելոյ յայլս, ամփոփի նա յանձն
իւր, հրաժարի յամենայն հաղորդակցու-
թենէ Եւ յամենայն պատասխանատուու-
թենէ ընդ ժամանակակիցս իւր :

Որպիսի ցաւալից Եւ ողբայի վիճակ է
մարդկան, որոց բոլորովին սպառեալ իցէ
զգացումն բարեսփրութեան, սեւագոյն գո-
լորշիք պատեն զնոսա, Եւ ոգ Եւս միտին
ի սկր տեսակին իւրեանց :

Մարդատեացքն կամէին արդեօք զի
տիեզերք համօրէն հաղորդակիցս լիցին
ատելութեան իւրեանց ընդդեմ մարդկային
ազգի, իդ լինին նորա սերմանել յամե-
նայն սիրտս զտհանութիւն իւրեանց Եւ
զարհամարհութիւն : Միշտ երկմիտք Եւ
կասկածոտք . բարեկամութիւննն, սկրն,

վարկն, ակնածութիւնն, եւ որ այլն եւս՝ են
վասն նոցա պատրողական զգացմունք,
յորոց ազատ են նոքա բոլորովին :

Սակայն մարդատեցութիւնն ըուի լինել
մի ի տիրագոյն հետեւանաց առաւելա-
գանց քաղաքականութեան մարդկան :

Ո՞վ երջանիկ ժամանակացն, ուր այր
իւրաքանչիւր զմետ զնայր տղման պաշտ-
պանողն բարեսփրութեան, ժամանակ
այնչափ զովուրեամբ յիշատակեալ նահա-
պետական բարուց, ուր ամենայն սիրտք
վստահք էին, ուր ամենայն թշուառք
ժողովեալք լինեին մարդութրութեամբ,
եւ ուր ամենայն աքսորեալք մխիթարէին :

Յայս նախկին ժամանակ որ ոսկեդէն
դար եղեւ նախահարց մերոց, ոչ երբէք
այր չքաւոր ի զուր օգնութիւն ի նմանոյ
իւրմէ խնդրէր, երբէք ճանապարհորդի
մոլորելոյ ի ճանապարհի չպակասէր
հիւրընկալու յարկ ինչ, քողեալ լիներ

նա հանդարտութեամբ ի ձեռս քիկնակից
Եղբարց իւրոց :

Առատումիտ լաւութիւնն եւ պաշտպան
գրութիւն՝ ժամանակակիցը են ընդ աշ-
խարհի :

Մարդն եղեւ բարեսէր, նախ քան զի-
նել բարեկամ :

Այն որ այնցափ հեռացուցանէ զան-
միտն ի ճանապարհաց ճշմարտութեան
եւ ի շարդաց երջանիկութեան իւրեանց՝ և
անծանօթութիւն զանձնէ. քանզի ոչ ճա-
նաչեն զինքեանս ; եւ ոչ գայլս :

Այն ամենայն գիտութիւն զոր ուսանին
մարդիկ ոչ այլ ինչ է, եթէ ոչ տգիտութիւն
աշխատանօք՝ ստացեալ, յորժամ հեռա-
ցուցանէ զնոսա ի միայն ճշմարիտ եւ ի
կարենոր գիտութենին , ի ծանօթութենէ
զանձնէ, որ է մայր ամենայն առաքինու-
թեանց, եւ մանաւանդ բարեսիրութեան :

Ուրումն ի բարոյական իմաստասիրաց

յիշատակեալ գերեւելի արձանագրութիւնն
Դեղբեան տաճարին, քէ ԾԱՆԻՐ ԶՔԵԶ,
ասէ այսպէս. « Ազդարարութիւն ինչ էր
« այն Աստուծոյ առ. մարդիկ, յայտ առ.
« նելով նոցա, քէ ի մերձենալ առ. Աս-
« տուածութիւն եւ ի մտանել ի տաճար
« նորա, պարտ էր ճանաչել զանձն :

« Երէ քաջիկ զմեզ ճանաչեաք, ասէ,
« խիստս առ. մեզ, եւ ներող յոյժ առ. այս
« հանդիպէաք : Արդարութիւնն յորժամ
« խիստ է բախի ընդդեմ ողորմութեան :
« Ռամիկն փոխանակ բարեսէր լինելոյ,
« ջարասէր է, քերեւ եւ ջարախօս. հրեշ
« ինչ է, որ յամենայն ուստեք արձակէ
« զլեզու, որ զամենայն խօսի, եւ ոչ
« ինչ զիտէ, որ ընդ ամենայն հայի
« եւ ոչ ինչ տեսանէ, որ ընդ ամենայն
« ծիծադի եւ լայ, պատրաստ է նա
« աղմուկ յարուցանել, ապստամբիլ,
« եւ մարտնչել : Սեպհական է նմա

« փորձել լծնկեց լինել մանաւանդ ,
« քան զազատութիւն իւր բարսոր
« պաշտպանել : »

Այս ամենայն մոլորութիւնը , այս ամենայն հակամիտութիւնը առ չարասիրութիւն եւ առ չարութիւն յառաջ գան անշուշտ յանփուրութենէ մարդկան ճանաչելոյ զանձինս , եւ ուսանելոյ զայն , որ բաւականն իցէ ի ճշմարիտ երջանկութիւն ածել զնոսա :

Նման է մարդն առն բազաւորի որ ունիցի զիւրեւ նուազունս ոմանս յիմաստնոց եւ ամբոխ մի մեծ պաշտականաց :

Առաքինութիւնը եւ ճշմարտութիւնը գարիւրեցուցանեն զնա խիստ դիմօր իւրեանց , եւ մերժին իսկ ի նմանէ իբրեւ զի տաղտուկ ածիցեն : Մոլութիւնըն են զոդոքորքն , որք տանին զնա ի բշուառութիւն հակմամբ հեշտութեանց :

Այլ փորձն աւարտէ , յանդիման առնե-

լով նմա զտխուր հայելին նորա , քեպէտեւ
յոյժ անազան :

Յորժամ ստանայցէ մարդ այսու հաւա-
տարիմ հայելեաւ զմանաջումն գոյութեան
անձին իւրոյ , տեսանելով յայն զամենայն
պակասութիւնս իւր , եւ յետ այնորիկ
զիանրդ կարիցէ նա բարեսէր լինել .
« Մարդ որ անձին ատելի է , կարիցէ նա
սիրել զոր . » անաց հանճարեղն Երազմոս:

Զկարէ նա ելանել յայս տխուր վիճակէ
երէ ոչ խաբիլ եւս , հայելով սնավառու-
թեամբ ի սուտ բարիսն զոր ունի , եւ
արհամարհութեամբ ի ճշմարիտ բարիս
անդ զոր վայելել զկարիցէ : Ուստի տե-
սանի նա այնչափ մեծ եւ ճոխ եւ հզօր ,
փոխանակ սիրելի լինելոյ , երկիւղալից
լինի , փոխանակ բարեսէր լինելոյ , զար
լինի եւ ծաղրասէր . քանզի ըստ Կիկերոնի
« Ծաղրն ծնանի ի զոհ ինչ արհամարհու-
թենէ : »

Բայց այս գոհութիւն է հնարք ինչ ,
գոհութիւնն է արտաքուստ և խոցն է
ի խորս սրտի :

Սակայն լիցուք մեք բարեսերք , փոխա-
նակ զայրանալոյ ընդդեմ յիմարութեանց
մարդկան , ողբասցուք զմուռտիւնս նոցա.
և . այնու շահեսցուք , զգուշանալով մեզ :

Պարտ է զի իմաստունն նեռասցի ի
հիւանդեն գոր չկարէ բուժել , դեղք զայ-
րացուցանեն զանբուժելի հիւանդութիւնս :
Կարծեմ յայս հայի ասացեալ իմաստնոյ ,
ուրումն թէ « Առաւել օգտակար է հրա-
ծարիլ ի մեծամեծաց , քան զանգատել
զնոցանէ : »

Չափազանցութիւնն նաև ի բարին չար
ինչ է . խստութիւնն իմաստասիրաց ոմանց
է մայր բազում մոլորութեանց :

Զիք յաշխարհի գովելի չափազանցու-
թիւն բաց յերախուզիտութենեն . չկարէ
նա զմարդ մոլորեցուցանել :

Երախտազիտուրիւնն բերկրուրիւն է
բարեսիրաց, եւ ծանրուրիւն ապերախ-
տից. ոչ միայն պարտք ինչ է մասնաւոր,
այլ եւ առարջնուրիւն, որ բազում բարիս
ծնանին. քանզի նա է զին եւ քաջալերու-
րիւն բարեսիրուրեան :

Թեպետեւ բարեսիրուրիւնն ունի այս-
չափ քաղցրուրիւն հոգւոյ որով լնու. այլ
գուարճուրիւն նորա չէ անխառն ի նեղու-
թեանց :

Ապերախտուրիւն է իսկ սատան որ
ամբոխէ զայս հրեշտակային երջանկու-
րիւն. քունաւորէ նա բազում անզամ
զբարերարուրիւնս յաղբեր անդր նորին. .
արդիւնք նորա առաւել մահաբերք են,
լրուցանելով գտկար հոգիս, փոխելով
զառատամտուրիւն նոցա ի կասկած, եւ
զօժարուրիւն նոցա յանգանազանուրիւն :

Այս ապերախտուրիւն ի փորձ դժուա,
րին արկանէ զառարինի հոգիսն, զլանալով

նոցա զմիայնակ արժես, որոց անձկան, գերախտագիտութիւնն եւ զբարեկամութիւն, յոր յուսային նոքա տեսանել գհաւուցումն վարկի եւ սիրոյ, գտանեն զմոռացումն, կամ զանիրաւութիւն եւ զատելութիւն եւս :

Այլ չէ պարտ զարմանալ եւ ոչ զայրանալ ընդ այն. պարտ է ասել եւս, թէ ապերախտութիւնն առաւելու գարդիւնս բարեսիրութեան, եւ յիրասի՝ քանզի բարեսիրութիւնն ոչ արդեօք արժանի լիներ անուան առաքինութեան, եթէ չուներ նա սուել պիտոյս գօրութեան յարատենելոյ, հաստատուն կալոյ, եւ եթէ խոստանայր մեզ գուարձութիւնս անխառն ի տրտմութեանց :

Ծանուցանե մեզ զայս Պլուտարքոս, ասելով այսպէս. « Պարտ է մնալ ապե-« ռախտութեան բարեկամաց, որոց սկրն « շահախնդիր է, են պարք մեղուաց

« զոր մուծանես ի փերակ, եւ որք լիցին
« վնասակար պիծակը : »

Են բազում մարդիկ որք ընդունին ի
մենց պարգևս եւ ծառայութիւնս, զինչս
մեր եւ զգոյս սիրեն նոքա, եւ ոչ զբարե-
սիրութիւնս. զի յորժամ բախտն բողոք
զմեզ, բողուն եւ նոքա յայնժամ : Իսկ
հաւանեալ եմ կարծեաց Պլուտարքեայ,
թէ զրկի յայսպիսի բարեկամաց, և շահել
մանաւանդ քան կորուսանել. զի է ճանաչել
շօշափմամբ զիսարդախեալ ինչ դրամ :

Կեանք առն բարերարի և հանապազ
ի պատերազմի ընդդեմ վնասակար հակա-
միութեանց, ոչ զոյ տռաքինութիւն ինչ,
յորոյ վերայ չիցեն յարձակեալ, եւ որում
ոչ ի ծածուկ ական հատեալ զադտնի
ինչ մոլութեանց : Ո՞ կարծէ թէ բարեսի-
րութիւնն եւս չիցէ անտի զերծ. զի բազում
այն է զի պետս ունի նա պաշտպանու-

բեան յերեսաց ազգ ինչ սնափառութենէ ,
որ կամի սպրդիլ յայն յարամրի :

Է երբեմն զի տեսանին մարդիկ բա-
րեսէրս առ հաւասարս իւրեանց , կամ յոր
աստիճանաւ , հանճարով , եւ ձոխու-
թեամբ զլիցեն զնորօք . Եւ յայլմէ կողմանէ՝
երեսին նորա սակաւիկ ինչ գոռող եւ
ցուրտ առ ստորակայս իւրեանց :

Պարտ է զգոյշ կալ անտի , իբրեւ ի կեղծ
ինչ բարեսիրութենէ , քանզի ճշմարիտ
բարեսիրութիւնն ունի գարմատ իւր իսկը
հաւասարութեան :

Հաւանեսցուք կարծեացն Սենեկայ որ
կամեր զի վարիցին բարեսիրութեամբ ընդ
ամենայն մարդիկ , ընդ զերիս անգամ ,
ասելով այսպէս . « Գերիք , ասասջիր
« յաւետ բարեկամս ի նեղութեան եւ յըն-
« կերութիւնս գերութեան . քանզի հպա-
« տակիս եւ դու բախտին իբրեւ զնոսա : »
Ասէ Պղատոն , քէ « Զիք քազաւոր , որ

« ոչ իջանիցէ ի գերւոյ միոյ, եւ ոչ գերի,
« որ ոչ իջեալ իցէ՛ ի բազաւորէ միոջէ :
« Ապա ովկ է ճշմարիտ ազնուական.
« — Որ զհոգին իւր ազնուացուցանէ : »

Հանպա զզածեալը հաստատուն եւ գորովակից բարեսփրութեամբ՝ կարեկից լիցուք տկարութեանց այլոց, մի լիցուք խիստու, բայց երէ առ տկարութիւնս մեր. իսկ եւ պահեսցուք միշտ յուշի մերում զայս գեղեցիկ եւ պարզ մտածութիւն իմաստնոյ ուրումն, քէ « Ոչ ի ձեռս մեր է լինել « փարրամ եւ հզօր, բարձս ունել պաշ- « տամանց, փառս, կամ պատիս, « այլ ոչ ինչ կարէ խափանել զմեզ լինել « բարի, առատամիտ, մարդասէր, իմաս- « տուն, եւ բարեսէր : »

Կնքեսցուք զհակիրճ զայս խորհրդածութիւնս մեր գեղեցիկ բանիւք իմաստախոն ինքնակալին Մարկոսի Աւրելիոսի որ ասէր.

« Յանդիմանեն կամ ուղղեան զջարսն՝
« Երէ կարես. ապարքէ ոչ՝ յիշեան թէ վասն
« նոցա տուեալ է քեզ Աստուած զբաղ-
« ցրութիւն եւ զմարդասիրութիւն : »
Եւ դարձեալ՝ երէ « Հայեաց ուշի ուշով
« ի խորս սրտիդ, գոյ անդ աղբիւր մի
« բարեաց որ բղխեսցէ անսպառ, երէ
« եւ դու պեղեսցես զայն միշտ : »

Վերջ.

